


ԱՐՄ

ԱՐՄԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ
ԲԱԼԿԱՆԱԿԱՆ
ԳՐԱԿԱՆ



ՊԱՏՅՈՒՀԱԿՆ ՀՐԱՄԱՆԱԴՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏԻՒՔՅՈՒՆԻՆ

Խ. ՏՈՒՄ - ՆՈՐ ՏՐՁԱՆ 1947

digitised by

Բ Ա Վ Ա Ն Դ ԱԿ ՈՒԹԻՒՆ

ԵՐԵ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

- Տարեփակ 433

ԿՐՕՆԱԿԱՆ

- Արժե խօսքեր 436

ԿՐՕՆԱ-ԽՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

- Կեանին վերաբերեալ հարցեր — Խեկալը (2) X 439

- Հայաստանեայց Եկեղեցին (5) Ե. Վ. Տ. 8. 444

ԲԱՆԱՍՏԵՂՃԱԿԱՆ

- Կոմիտասի Մրինգը ԱՇՈՑ ԳՐԱԾԻ 448

ԲԱՐՊՅԱԽՕՍԱԿԱՆ ԵՒ ԽՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

- Քիրեկարդ HERBERT READ 449

ԲԱՆԱՍՄԻՐԱԿԱՆ

- Հոփիսիմէ եւ Գայիանէ կոյսե՞ր Սպանիոյ մէջ (2) ԱՐՏԱՒԱԶԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ 452

ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ

- Պարականոն տարականներ ՀՐԱՏ. Ն. Վ. ՆՈՎԱԿԱՆ 454

- Հարիւրամեակ միազմավէպայի 457

- Պ. Համբարձում Պերպէրեանի Համերգը 458

- Ներգաղը Պաղեստինէն 459

Ս. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

- Ամսօթեայ լուրեր 461

- Ֆանէ նիւրոց 1947 տարւոյ 462
-

Բ Ա Փ Ե Ե Գ Ի Ն

ՄԻՌՆԻ Տարեկան բաժնեզինն է՝ բոլոր Եկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Ս Ա Ր Ե Ւ

Ի.Ս. Տ Ա Ր Ե Ւ — Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1947

Դ Ե Կ Տ Ե Մ Բ Ե Ր

Թ Ի Ւ 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Տ Ա Ր Ե Փ Ա Կ

Կի գոցենք «Սիօն»ի այս տարեցքանը, խորունկ համոզումով թէ մեր ուժերուն չափովը ծառայեցինք Հայ եկեղեցւոյ, հայ ժողովուրդին և հայոց մշակոյթին: «Սիօն»ը մեծ անուններու շքախումբ մ'ունի իր ետին, որանց մեծ մասը այսօր հանդչած են առ Աստուած: Հակառակ ատոր կարելին ըրինք մեր հանդէսին ընծայելու արժանաւոր կեցուածք մը, պայմաններուն ներած չափովը ահշուշու:

Այս տողերը չունին նպատակ տարուան մը ընթացքին մեր իրազործումները թարմացնելու ընթերցողներու յիշովութեանը մէջ, այլ կը կազմեն տեսակ մը անդրադարձ՝ ցաւին մէջը մանաւանդ մեր մտադրութեանց լիովին իրազործուած շրլալուն:

«Սիօն» չունեցաւ գուրսէն լայն աշխատակցութիւն, մանաւարաբար իր իսկ նկարագրին բերումէն ծագած դժուարութեանց պատճառաւ: Հայ բանահարութիւնը չկրուցաւ անշուշտ, բայց չերեւաց հոն վճռական նուաճումներու կերպարանքին տակ, որ «Սիօն»ի սիրելագոյն և հիմնական նպատակներէն մին է: Կրօնական զրականութեան մեր բերած քիչ մթերքը որակի ազնուական արժանիքներով կը կարծենք ուշագրաւ: Պիտի ուզէինք աւելին այս մարզին վրայ՝ արձագանք ըլլալու միջազգային կրօնական շարժման, անկէ ընդունելու անհրաժեշտը մեր հոգիի ազնուացման ի սպաս: Գրական, բանաստեղծական, քննադատական ճիւղերը ունեցան իրենց կարելի կերպարանքները մեր հանդէսին մէջ այնքան՝ որքան թերթին ծրազիրը կ'արտօնէք:

Զգուշ եղաւ «Սիօն»ը ազգային ներքին յորձանքներուն խառնուելու, բայց մեծ համակրանքով դիմաւորեց այն բոլորը՝ ինչ որ իրք բարիք և գեղեցկութիւն սկիզբ առաւ և իրազործուեցաւ մեր ազգային ու մշակութային կեանքին մէջ: Հայրենադարձը, մեր մտքի որոշ նուաճումները, և անոնց կարզին մեր մեծ կորուսաները, ուրախութեան և տրտմութեան փոխագարձ զգացումներով լեցուցին զմեզ: Չուզեցինք միջամուխ ըլլալ կարդ մը ժամանակէն և թիւր դատումներէ պաքուած և առաջարկուած հարցերուն, խոր զիտակցութեանը մէջ մեր ըրածին, այնքան խոռով այդ կացութեան ներսը չստեղծելու համար նոր կնճռներ:

Ոչ ոք կ'անվիտանայ թէ մեր եկեղեցական, և ազգային կեանքի ամենէն փափուկ և ներքնապէս լուրջ շրջաններէն մին է զոր կ'ապրինք։ Հայութիւնը իրրե ազգ, ունի անշուշտ իր Հայրենիքը և զայն հոգացող կառավարութիւնը, որու նկատմամբ ինչ որ ալ ուղենք մտածել մերն է վերջապէս։ եթէ կ'ուղէք՝ նոյն իսկ՝ բիւր անզամ աւելի մերինը քան ուրիշնը։ Սակայն արտաքոյ Հայրենիքին առաջաւեն կը մայ հոծ թիւ մը ժողովուրդի, Գաղթահայութիւնը որ թէ սկսած է հոսիլ Հայրենիքի մեծ զանդուածին մէջ, բայց որուն մեծազոյն մասը, իրրե քանակ և որակ, տակաւին կը շարունակէ մալ արտաքոյ, աղջային Հայրենիքէն։ Կարգ մը բախտորոշ պարագաներ միջամտեցին անշուշտ այս վերջին տարիներուն, որպէսզի ահաւոր պարագաներու հետեանքով իրարմէ անշատուած երկու կէսերը, դէթ զաղափարական տեսակէտով, անբաժան մասն իրարմէ՝ ցեղային զզացումի, կրօնական հոգույ և մշակութային ձգուում - ներու սերտ առընչութեամբ։

Արտաքին ճակատներուն վրայ սակայն ամէն ինչ տակաւին ի լինելու թեան է, ու դժուար է զզալ և տեսնել մեր վաղը, մանաւանդ սփիւրքի մէջ։ Պարտինք աւելի լուրջ ըլլալ փշող ամէն հովին շբանալու մեր բոլոր առավատները։ Ճիշտ է թէ սփիւրքի հայութեան մէջ ողջ և առողջ է տակաւին հայութեան ողին, որ աղբիւրն է այն բոլոր կարելիութիւններուն և բարիքներուն որ երէկ մերն էին և այսօր մերը պէտք է ըլլան։ Սփիւրքի մէջ ողջ ենք ազգովին, զի ունինք էական այն տարրերը, որոնցմով կը յօրինուի ժողովուրդի մը կենգանութիւնը։ մեր հաւատքը, որ է մեր Եկեղեցին, մեր ինքնութեան ջիղը, որ է մեր լեզուն։ մեր գոյութիւնը արծենորդ ամենէն մեծ առաւելութիւնը, այսինքն մեր գրականութիւնն ու մշակութը։

Ազգերը կ'ապրին ազատութեան մէջ, ու քաղաքականէն աւելի՝ հոգեկան ազատութեանը մէջ։ Այս ճշմարտութեան ապացոյց է մեր պատմութիւնը։ Դարեր և դարեր ենթարկեալ ու զերի ապրեցանք քաղաքականապէս, բայց երրեք չդադրեցանք ապրելէ իրը ազգ, վասնողի բնաւ չկորնցուցինք մեր հոգեկան ազատութիւնը, որուն տէր մացինք միշտ մեր լեզուովը, մեր զրականութեամբը, ու մանաւանդ ասոնց իսկական պատսպարանը հանդիսացած մեր Եկեղեցիով։

Երբ խօսքը կ'ընենք հոս Եկեղեցին, Հայ Եկեղեցին, չենք ուզեր ակնարկել այլադաւան հատուածներուն, ուշ կամ կանուխ գէպի ապազգայնացում բացուած այդ ճամբաններուն, որոնց մասին պարզ է մեր տեսութիւնը և քանիցս հրապարակուած այս էջերուն վրայ, այլ այն մտայնութեան, որով տեսակ մը կարծեցեալ ազատականութեամբ կամ ազատախոնութեան մէջէն, մեր երիտասարդութեան և մանաւանդ մտաւորականութեան պատկանողներէն ոմանք կը բռնակատեն ինքինքնին նայի մեր Եկեղեցին, զայն նկատելով իրը լոկ աղջայնական կամ մշակութային հաստատութիւն։ Հայ Եկեղեցին ամէն բանէ առաջ բարոյական զօրութիւնն է, աւետարանէն մեր կեանքին մէջ հոսած և զմեզ ազգովին բարձրագոյն կարելիութիւններու և իրագործումներու առաջնորդած ոյժը, որ հայ քաղաքակրթութիւնն է, հայ արուեստը, հայ հոգին։ Մեր մշակոյթը, մեր լեզուն, միայն ու միայն Հայ Եկեղեցիով է պայմանաւոր, նոյն իսկ այսօր, առանց Հայ Եկեղեցւոյ ողմին ոյժին և պահպանող ու զատող աղջակ-

ներուն, մեր լեզուն ու մշակոյթը կրնան տժգունիլ, իր հողէն ու արևէն զրկուած բոյսի մը հանգոյն, Սփիւռքի մէջ մանաւանդ, չմոռնանք ասիկա:

Հայ սփիւռքը իր ներքին ճակատին վրայ պարտի առաջնորդուիլ Հայ Եկեղեցիով, հայ լեզուով և մշակոյթով, սակայն անհրաժեշտաբար պարտի իր արտաքին յարաբերութեանց մէջ պահել իր սեռն ու սերտ կապը Մայր Հայրենիքի, Մայր զանգուածին հետո: Բոլոր զաղափարական և յարանուանական տարակարծութիւնները Հայրենիքով պայմանաւոր իրողութեանց և ձգտումներուն դէմ միայն ֆասակար կրնան ըլլալ, և չեն կրնար բխի հարազատ ու ճշմարիտ հայրենասիրութենէ: Բաս ենք քանից ու նորէն կը կրկնենք, հայ հայրենասիրութիւնը հերձուած չի ճանչնար:

Քիչ մը լայն բացինք փակափիծը Հայ Եկեղեցւոյ գերի մասին, սփիւռքի ներկայ պայմաններուն մէջ: Չենք դադրած սակայն մտածելէ նոյնքան էական ուրիշ տաղնապներու: Երբեք մեր մտքին մէջ Եկեղեցին վերացեալ ըմբռնում մը չէ ինքնափոյ և ինքնաբաւ: Անիկա մեր ժողովուրդին ներքին ուժերուն հանգիստարանն էր դարուց ի դարս, այսօր այդ ժողովուրդը նոր ազգեցութեանց, նոր տաղնապներու ենթակայ, պարտքին տակն է ոչ միայն իր ճակատափիրը չմոռնալու, այլ և ծամանակը հասկնալու: Այդ հասկացողութիւնն է ահա որ կը ներկայանայ մեր ժողովուրդին, բազմաթիւ ճակատներէ և բազմաթիւ ափաներով, այս բոլորին դէմ այս բոլորին հետո: Մեր մշակոյթը այս, թերեւս հիմայ առաջին զիծի մտահոգութիւն, մեր իմացական ընտրանիին համար: Բայց մեր Եկեղեցին ոչ նուազ եզօր ազգակ, այս անգամ զանգուածները կենդանի պահող հանդէպ մեր ցեղի ճակատազրին:

«Ալոն!» կը հաւատայ թէ պիտի շարունակէ այս երկու հիմնական հաւատացոյ հանգանակներուն մամալ բոլորանուէր հաւատարիմ, որքան որ իր ոյժերը կ'արտօնեն իրեն: Զունի կասկած թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր գոյութեան դէմ արձակուած ամէն՝ նոյնիսկ բարեմիտ, ակնարկութիւն, պիտի ունենայ փափառուածին հակառակ անդրագարձը, պատճառ ըլլալով պղտոր անդրագարձներու: Զենք երթար առաջ յաւիաենականութեան կոթներով մերժելու մեր ժամանակը, բայց կը կարծենք զիանալ թէ հոգիները և անոնց դրութիւնը կազմող Եկեղեցին չունի շահելիք շատ յաճախի պատահական ամէն թելադրանքէ: Սփիւռքը չի կրնար չյիշել թէ պաշարուած է իրար հերքող քաղաքակրթութեանց հոսանքներէն: Հաւագոյն եղանակը այդ ամէնուն դէմ զմեզ պաշտպանելու, մաման է հաւատարիմ մեր պապերուն խորազոյն խղճմտանքին, որուն մարմինն է Հայաստանեայց Եկեղեցին:

Մեր էջերը բաց են այս հիմնական սկզբունքին չդաւող ամէն մտածումին և թելադրանքին:

ԿՐՈՇԱԿԱՐՆ

Մ Ա Տ Ե · Խ Օ Ս Մ Փ Ե Բ

«Քեզ միայն մեղայ Տէր
եւ շար առաջի և արափի»:
ՍԱՀԱՐՈՒ

Սուրբ Գիրքը աստուած ային է գերազանցորդն, վասնզի հոն մարդկային հոգին այնքան ճիշդ կերպով պատկերացուած է՝ որ գարերը փոխանակ զան տժգունելու, աւելի յստակ ու լուս կ'ընծածեն։ Սեկեք հագար տարիներ առաջ գրուած, սեկայն հաւատարմօրէն կը պատմէ մարդկային հոգին ներշնչումները, կասկածները, սագանապները։ Թօր մարդ, ո՞ր ժողովուրդ հոն չի գտնիր իր պատմութիւնը, իր կեանքին պատկերը։

Եթէ համեմատութեան գնենք սաղմուները օտար ժողովուրդներու կրօնական գիրքերու հետ, պիտի տեսնենք թէ անոնցմէ իւրաքանչիւրը կը պատմէ որոշ ազգի մը և ժողովուրդի մը կեանքը, իսկ սաղմուներու մէջ կայ մարդկայինը, բոլոր գարերու մարդուն կեանքը։ Յոյն մը, նոդիկ մը, բարբարոս մը չէ որ մեզիկ'երսի այդ էներուն վրայ, այլ մարդկային հոգին իր գարաւոր պատանջներով, սրբութեան, սիրոյ և ներուղամութեան ձգտումներով։ Ս. Գիրքը վերէ բոլոր սեփական ժամանակներէն։ Մարդկային իւրաքանչիւր գարը անկատար է, ուր արժէ քնները ստէպէ ք բարձրացուին ու կը խոնարհեցուին, օր մը միտքը, միւս օր սիրոը կ'ընդլայնէ իր տիրապետութեան շրջանակը, և ամէն գար այսպէս կը փորձէր երեւակայել թէ իր հետ ունի բոլովանքակ ճշմարտութիւնը, անոր համար մարդկային դարաշշանները շատ յաճախ, նեղմիտ, աղանդաւոր և անգութեն, վասնզի մարդկային հոգին մէկ կողմը միայն նկատի ունին։

Սուրբ Գիրքը միայն արժանի է մարդկութեան գիրքը կոչուելու, վասնզի անլոկ կրցած է պատկերել մարդը այնպէս՝ ինչպէս որ ան կրնայ ըլլալ իր բոլոր մեծութիւններով, թշուառութիւններով, դիտուած մարդկայինն աւելի աստուած ային

հայեցողութեամբ, առանց նկատումներու և լիակատար։

Բնարանս աղաղակին է միծ ու մեղաւոր հոգիի մը, դառն լսաստվանութիւնը Դաւթիթ թագապասակ մարգարէին։ Զեմ ու զեր հոն պատմել իր դոյգ ոնքիները, որոնց լազմահարութեան ներքէ՝ անշուշտ իր հոգիէն պէտք է փրթած ըլլայ այս աղաղակը։ Առարկան ըլլալ այնքան չնորհներու, և բռնաբարել Աստուծոյ օրէնքը այնքան բրտօրէն։ ճանչնալ երկնային ուրախութիւնները, և թողուլ որ աղատովի իր հոգին։ սաղմուներուն ըլլալ Աստուծոյ փառքին, և ապա խայտառակին ինքինքնը ամրագիլ ժողովուրդներու առջն Այս բոլոր հակասութեանները միանան ընելու համար Դաւթիթ աննման օրինակ մը մեղաւորը, բոլոր ժամանակներու համար։

Մարդը ըստ ոմանց, պարտապան մընէ իր պարտատիրոջ։ Աստուծոյ առջէ։ առած է անկէ բաներ ու պարտի վճարել զաւնոնք տոկոսով։ Խեղ ծ հաշուելիլու։ Սուրբ Գիրքը, մանաւանդ նոր կոտարանը, վերէ այս տրում առնետուրէն։ Քրիստոնէութիւնը կը ներէ երբ արժանի նկատէ ենթական ներողամուռթեան, առանց նկատի ունենալու մեղքերու թիւը և անոնց որակը։ Մաքսաւորներ, պոռնիկներ, աւազակներ, շիթ մը արցունքով, վայրէկանի մը անկեղծ զջամանվ, կրնան կործանելիրենց մեղքերուն լեռները։

Մեզմէ իւրաքանչիւրը որ կը ճանչնայ ինքինքը, և գիտէ իր յարնի և անյատ մեղքերը, երս կը մտածէ Գաւթիթ մասին, մեզքին մեծութիւնը չէ որ կը գրաէ իր ուշագրութիւնը, այլ անկեղծութիւնը, ստգնութիւնը զջաման Մեղանչելը աւաշը մարդկային է և անխուսափելի, չենք կրնար չմեղանչել, աւելի մեծ յանցանք է սակայն մեղանչեն աւելի անկէ փախչիլը, զայն ուրանալը, զայն դիմագրաւել չուգելը, չզջալը և էկ խօսքով։ Մարդը Աստուծոյ կ'երթայ հեռանալով յաճախ անկէ, ահա կեանքին ճշմարտազանց իրողութիւնը։ Քանիներ նկ'իրնան լի ամէն օր, շատ յաճախ իրենց ճշմարտաններուն մէջ և կամ մեղքին զէմ իրենց մզած պայքարի ճակատին վրայ, Դաւթիթն ալ մարդ էր և ունեցաւ իր սայթագումը։ Սակայն նաթանին մէկ խօսքը կը փոխէ անոր հոգին

և ինք Ասուուծոյ կը դառնայ: «Քեզ միայն մեղայ տէր և չար առաջի քո արարի»:

Թէ մարդկորէն որքան դժուար է թաւաւորի մը համար, որ արևելեան ինքնակալ մըն է, ամէն բնա ընելու կարող, խոստովանի թէ ինք մեղաւոր է, երբ նկատի ունինանք իր բարձր դիրքը, իր միջավայրը, իր բարեկամները: Սակայն Դաւիթ մեծ եւ անկեղծ հոգի մըն է: Սուրբ Գիրքը կը խօսի հոգիի անբուժելի չարութեանը մասին: բայց սիրութ այն ատեն միայն վատ է, երբ կը մերժէ ընդառնելու իր մեղքին պատասխանատութիւնը: Մարդկի առհասարակ չեն ընդունիր իրենց մեղքը, իրենց յանցանքը, յաճախ զայն կը հապեն իրենցմէ դուրս շարժառիթներու, և կամ կը վերագրեն իրենց ընկերոց: Ուչազգրաւ է հոս սազմանթրգուին արտայայտութիւնը, «Քեզ միայն մեղայ տէր և չար առաջի քո արարի»: Էն առաջ կը մտածէ Աստուծոյ, որուն դէմ մեղանչած է: Մարդկի առհասարակ իրենց մեղքին մէջն իսկ կը մտածին թէ ուրիշներ տեսամն, թէ կարելի է ուրանալ կամ չքմնել զայն: և երբ ապահով են թէ ուրիշներ տեսած չեն զայն, կամ կարելի է ու է կերպով արգարանալ, յաճախ վատօրէն չեն ունենար քաջութիւնը ստանձնելու համար անոր պատասխանատութիւնը: Այս է աւազ աշխարհիկ բարոյականը, փրկել միայն երեսոյթը: Սակայն իրական պապշարողը մարդոց և երեսոյթներուն չի կապեր իր արարքը, այլ Աստուծոյ: «Քեզ միայն մեղայ տէր»:

Կարենալ Դաւիթին հետ յայտարարելու իր մեղքը, մարգս պարտի ունենալ այն ներքին անկեղծութիւնը որ զինք դէմ առ դէմ կը բերէ մեղքին, և իրեն զգացնել կուտայ այն զգուանքը որ մեղքին է եւ ազնիւ ու մաքուր հօգիին փոխագարձաբար: Այս անկեղծ զգացումը սակայն շատ յաճախ կը մթազնի մարդոց մէջ կարդ մը իմաստակ գաղափարներով: Մեղքը իրբ արդիւնք, գերազանցութիւնն, անձնափրութեան, մարդկի շատ յաճախ կը ձգտին մըտածելու թէ անձնափրութիւնը մեղք չէ: թէ իրենք պարտականաթիւն ունին մըտածելու իրենց մասին, և թէ ուրիշներ պիտի չուզէին զբաղիլ իրենցմով, եթէ իրենք չունենային պահանջուած խնամքը իրենց

անձին նկատմամբ: Ո՞վ չունի այդ խնամքը իր անձին և իրեններուն նկատմամբ, բը նութեան ամենախոնարհ արարածներէն սկսել մինչև համեմատաբար աւելի բարձրագոյն կարգերը:

Դաւիթը անձնասէր մը չէ, սովիես մը չէ, անձնապաշտութիւնը առաքելիութիւն մը չէ իրեն համար: Դիտէ թէ մարդիկ միայն իրենք իրենց համար չեն ապրիր, թէ կեանքը նպատակ մը ունի, և թէ ոչ ոք մարդկօրէն իրաւունք ունի գոցելու իր սիրաը ուրիշ աղաղակին և պէտքին առջն: թէ ինչ որ մեր հաճոյքը և կարծեցեալ մեծութիւնը կ'ապահովէ շատ յաճախ, ուրիշին դժբախտութեան և ցաւի գինն է:

Այս զոյց զգացումներէն գիրջ, երբ ինք կ'զգայ թէ անձնասէր եղած է, և թէ անձնափրութիւնը մարդկային չէ, ու չի հաշտըլիք ընկերութիւն և անոր պահանջներուն հետ, մեղաւորը կ'զգայ թէ ինք մեղանչած է Աստուծոյ դէմ: Հոս է որ մարդուն մէջ կը ծնի կրօնական զգացումը, երբ կը մակարերէ թէ իր բոլոր սիւանները ընկերին և նոյնիսկ ինքինքին զէմ, ուրիշ նըպատակ չունին, բայց թիւրելու Աստուծոյ կամքը լուծելու իր օրէնքը: Հոգին պէտք է լեցուած ըլլայ իսկապէս աստուծային զօրութեամբ և սիրով, կարենալ վեր մընալու մարդկային բոլոր նկատումներէն, խօսովանելու համար ոչ միայն իր միտքը այլ ըսկելու Դաւիթի հետ, «Քեզ միայն մեղայ Տէր և չար առաջի քո արարի»: Պատասխանը այս զջումին, նաթանի խօսքը ուղղած Դաւիթին, ևն տէր անցոյց զքեզմէն քոյ:

Ինչպէս ընութեան, այնպէս ալ բարոյական օրէնքներու մէջ ներքին և փոխազարձ յաջորդականութիւնը մը կայ, որոնք անմիջապէս կը յաջորդէն իրարու և կ'ամբողջացնին զիրար: Հազիւ անձրեկի կաթիլները կը մօտենան արեին և կը շինուի ծիածանը: Հազիւ ձայնը արձակուած լեռան, կը ծնի արձագանգը: նմանապէս անկեղծ ու ամբողջական զջումին կը յաջորդէ թողութիւնը: Ասիկա որքան բնական, նոյնքան և աւելի հոգեբանական և կրօնական իրուգութիւն մըն է, որուն սքանչելի երեսիթներով լեցուն է մարդկային պատմութիւնը:

Եհաոյ գիտակից հոգիին համար կեանքը աւելի է քան ինչ որ կը կարծենք պա-

հասարակ, Փիզիք կեանքէն աւելի բարձր հոգեկան կեանքը կայ, մօս Աստուծոյ, որ չի սահմանափակուիր շնչելու, գործելու և մտածելու մէջ միայն Աստուծ մեր էութեան բարձրագոյն սահմանին վրայ է. Անոր համելով մեր մարդկային իր լրութեան կը հասնի: Մարդուն կեանքը անզերջ կոփի մըն է նիւթին և խորհուրդին, երկրաքարշ կիրքերու և բարձրագոյն խտէալին միջն: Մարդու չի կրնար հրաժարիլ ոչ իր մեղքերէն և ոչ ալ Աստուծոյ: Բարիին տենչը սակայն ամենէն լուսաւոր և մեծ գիծն է մարդուն հոգիին, և այս զերազանց ապացոյցը բովանդակ արարչութեան մէջ մարդուն ունեցած դիրքին անժխտելի բարձրութեանը, որով մարդը կը փախացի իր ըրածին և ատով կը վարէ ինքին-քըն ու իրերը:

Դիւրին չէ մարդուն համար դէմ առ գէմ զալ իր մեղքին և խոստովանիլ զայն: Հոգեկան մարզին վրայ սուրբերու, հերոսներու, բայառիկ ու մեծանձն անհատներու միայն յատուկ է այս արարքը: Կարուս թ. թագաւորը Սպանիոյ, տէրը Եւրոպայի կեսին և Ամերիկայի, որուն պետութեան վը-րայ արեք մայր չէր մաներ, իր կեանքի զերջին արքիներուն ճգնաւոր գարձաւ և մեռաւ: Այս արքան՝ գէպի մենաստանը տանող իր մեղքը ինչն էր, պատմութիւնը կը լուէ, բայց երեակայութիւնը կընայ իր հրաշքին լուսարձակը նետել, տեսնելու համար այդ ծիրանաւորի խզճմատնքին մէջ չամոցուած գժնիկը մեղքին, որ կը տանիչ և կը մէկ զնոք անձնուրացութեանը Մարդկային առաքինութիւններու ամենն խօսւն և գեղեցիկ անկեղծութիւնն է, և բանալին իր ներքին մեծ մղումներուն: Ոչ մէկ բան ճիշդ կը հուէ մարդու մը կեանքին մէջ որ ի բնէ անկեղծ չէ: Որովհետեւ ստախօսութիւնը և կեղծիքը մեղքերու ամենէն սողոսկեւններն են: Մենք ինքինքնիս կը յայտնենք մեր նըմաններուն, խօսքով, նայուած քով և շարժումներով: Ավ որ կը ստէ, կեղծ նշան մը կը պարզէ գիտակօրէն, անվստահութիւն կը ներշնչէ այն բոլոր նշաններուն վրայ, զորս պիտի կրնար պարզել աւելի զերջը, և կը կազմալուծէ գրութիւնը փոխադարձ վախառւթեան, որուն վրայ կը հաստատուի մարդկային կեանքը: Սուտը, անկեղծու-

թեան պակասը, մեր մէջ կը խեղդէ տուաքինութեանց ամէն կարելութիւն:

Դաւիթ անկեղծ է և առաքինի, սուրբ գրական գեղեցիկ բացատրութեան համեմատ, մէկը որ և Աստուծոյ նայուած քին տակ կ'ապրէք»: Արդ, ով որի բոլոր մտածումները, իր պրտին բուրոյ շարժումները կը բանայի ծածուկ տեսնող Հօրդը, անիկա անկեղծ է ու ճշմարիտ և կեցած փրկութեան և յառաջիմութեան ճամբուն վրայ: Մեզմէ շատեր կը նմանին անտառներու մէջ գըտնուած ժայռաքարերուն, որոնք ծածկուած են հաճոյատեսիլ, մազլցիկ տունկերով, բայց գարձուցէք զաննք, և անոնց ներքեւ պիտի նշմարէք զարցելի զեռուններու խումբեր, որոնք պիտի փախչին նոր թագուցուններու իշխնդիր:

Հոս է ահա Դաւիթին մեծութիւնը, անիկա իր բովանդակ կեանքին մէջ բոպէ մ'իսէ չունեցաւ չիկնելու Աստուծոյ առջև: Վասնզի ան իր մէջ կ'ապրեցնէր բարոյական մարդու գեղեցիկ և կզօր նոպին, որ իր մարդկորէն գայթաւմներէն ու անկումներէն միշտ կրցաւ վերականգնել զինքը, և անոր ինքնակալ երեսոյթին տակ կենդանի պահեց շարունակ մարգարէի և բանաստեղծի խիլճը: Մարդկորէն մեղքեր ունեցաւ, բայց կրցաւ բարձրանալ անոնցմէ զիքը և լուալ ինքզինքը այս կեանքին մէջն իսկ: Երջանիկ մահկանացու, որ ինքնին կերաց իր անմանութիւնը: Այսպէս են մեծ հոգիները որոնք անակնակ կերպով կը յայտնանին ու կը յայտնազործն իրենց ցեղը: Անոնց մեծութեան գաղտնիքը իրենց պատկանի կամ զիրենք ծնող ցեղին, Աստուծոյ յայտնութեան ապացոյցն է իրմայ մարդուն և փոխադարձաբարը: Այդ է պատճառը երբ ինք կ'ազադակէ: «Քեզ միայն մեղայ Տէրը կ'ընդունի պատասխանը նախթան Մարգարէի բերանէն և Եւ Տէր անցոյց զքն զմեզու քոն:

b.



ԿՐՈՆԱ-ԻՄԱՍՄԱՍԻՐԱԿԱՆ

ԿԵԱՆՔԻՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՐՑԵՐԸ

Ապացոյցք Աստուծոյ գոյուրեան. — Այդ փաստերը հետեւալ չորս խումբերու կը վերածուին:

1. Էակաբանական (Ontologique) փաստը, զոր կազմեց Անսելմոս, կը կայանայ Աստուծոյ մասին, իբրև կատարեալ էակի մը մասին; մեր ունեցած գաղափարէն՝ անոր իրականութիւնը եղաքացնելուն մէջ, կատարեալ էակը անկատար պիտի ըլլար, եթէ Փոյութիւնը պակսէր իրեն. ուրիմ Աստուծոյ գաղափարն ինկէ՛նթադրէ անոր գոյութիւնը: — Պատասխանելով իրեն ժամանակակից Գանիլո գաճակնին, որ

կ'ըսէր թէ ուրեմն պէտք էր հաւատալ թէ իրապէս գոյութիւն ունի երանաւէս կղզին, որուն գաղափարը այնքան գեղեցիկ նկարագրութիւններով յլացած էին առապէլները, Անսելմոս կը յարէր թէ երր խնդիրը հունաւոր առարկաներու վրայ է, հարկ չկայ գաղափարէն անպատճառ իրականութիւն հետեւցնել, բայց այդպէս չէ գերագոյն էակի պարագային, վասնզի առանց իրականութեան, բացարձակը կը դադրէր իր անունին համապատասխան էութիւն մ'ունենաւէ: — Էակաբանական փաստը յիշոյ իր պաշտպանը ունեցաւ յանձին Տէքարտի և հակառակորդը Քանզի մէջ, որ ուժգնապէս հերքեց զայն: Հստ այս վերջին փիլիսոփային գիրականութիւնը բառը ոչ մէկ փոփոխութիւն առաջ չի բերեր իրեն մտալը շացքին վրայ: Ճարրիւր իրական սկուտը՝ կ'ըսէ. ան, ոչինչ աւնի աւելի քան հարիւր հնարաւոր սկուտը, և իրականութիւնը կըրնայ՝ աւելնալ գաղափարին վրայ, առանց որ ենթադրուած այդ հարիւր սկուտներուն որևէ բան աւելցած ըլլայց:

Քիստոնեան համոզուած է թէ Աստուծուած գոյ է, փորձառական ստուգութիւնը մըն է ասիկա, զոր ոչ մէկ հակառակ ապացոյց պիտի չկրնար խախտել: Բայց էակաբանական փաստը չէ որ կը ծնի միտքին մէջ այդ համոզուածը: Առողջ արամարա-

նութեան մէջ, գաղափարը պէտք չէ զանազնուի իրականութիւնն, նոյնիսկ կը երբ ինդիրը գերագոյն էակին վրայ է: Գաղափարը չի կրնար երբեք ենթագրել իրականութիւն: Պէտք է արգարե, դիտել թէ բնաւու ևս կրնամ խորհի թէ Աստուծած գոյ է, առանց սակայն առոր համար իրաւունքը ունենալու գուրս ենել գաղափարի շրջանակէն, վասնզի իմ մտապատճերացումներս չեն կրնար իրականութեան իբր անվրէպ կանոն ծառայել: Մէկ խօսքով էակաբանական փաստը արգէն համոզուածներուն վրայ միայն կրնայ հարկագրել ինքզինքը: անիկա չի կրնար Աստուծած գոյութիւնը պացուցանել անոնց՝ որ ուրիշ ապացոյց չունին անոր հաւատալու համար:

Կ'առարկեն թէ քանի որ անհունին գաղափարը գոյութիւն ունի մեր մէջ, պէտք է որ տեղէ մը եկած ըլլայ ան մեզի, կամ քանի որ մենք չենք կրնար յառաջ բերած ըլլալ զայն մեր մէջ, ըստ այսմ հունաւորը չի կրնար անհունը ստեղծել, պէտք է որ զայն մեր մէջ դրած ըլլայ անհուն էակը, որ կ'իշխէ մեր վրայ: Բայց այս պատճառարանութիւնը բուռն էակաբանական ըսուած փաստին չի պատկանիր: Փոյութեան հաստատումը, արդարե, կը հիմուի ոչ թէ զուտ գաղափարի յլացքին այլ պատճառականութեան սկզբունքին վրայ միայն:

2. Տիեզերաբանական (cosmologique) փաստ. — Առաջին պատճառարանութիւնը այլամերժութիւն տրամարանական է: Փորձառութեան հետ կապ չունի ան բնաւու Մի միայն գաղափարէն է որ ծնունդ կ'առնէ գերագոյն իրականութեան մտածումը, ատէց է ջերմ յարումը զոր անոր մասին ունին զննութիւնը արհամարհող և բնագիտական ակներեկութիւնն ախորժող միտքերը: Տիեզերաբանական փաստը, ընդհակառակն, երեւոյթներու ուսումնասիրութեան վրայ կը հիմուի, արգինքն աշխարհին կը մեկնի անյետանթացարար մինչև պատճառը այսինքն մինչև Աստուծած վերանալու համար: Միայն որովհետեւ արեւ-

զերք բազմազան կերպարաններով կ'երեկի, իրեն համեմատ կազմուած ապացուցութիւնն ալ նոյնպէս այլազան ձևերով կը կատարուի. ատոնց մէջ պիտի զննենք աստուածաբանական, ապացոյցն ալ, որ ֆիզիքական գախճանականութենէն Աստուածոյ, գոյութիւն կ'եղբակացնէ: Ասոնց մէջ ընդէանուր առմամբ իրը յնարան կը ծառայէ նիւթական աշխարհը, իր յատկանիշերով միայն, այսինքն իրաց առեալ հոգեկան և բարոյական իրականութիւնները, որոնք իրենց կարեւութեան համար անջատաբար նկատի կ'առանւին: Այս փաստարկութիւնը հետևեալ զատաւորութեամբ կը պարզուի Թովմա Ագուինացիի բոլցանդակութեան մէջ:

ա) Առաջին փաստը՝ կը հիմուե հարժումի գողափարին վրայ, փորձառութիւնը կը սորվեցնէ մեզի թէ աշխարհի մէջ ամէն բան իր շարժի, ամէն առարկայ, որ կը շարժէ մըն է որ շարժման մէջ գրուած է. Փիզիքական երեսյիներու շազթայւորումն մէջ բոլոր առարկաները միանգամայն շարժեալ և շարժի են: Բայց այս շարքը չի կրնար անհունապէս շարունակուի, զատնզի ամէն շարժիչ միանգամայն շարժեալ ըլլալով, ուրիշէ մը կ'ընդունի իր շարժումը, այսինքն ինք շարժում չունի իր մէջ: Աւելին եթէ չկայ շարժիչ մը որ ի սկզբանէ շարժում չունենայ ինքն իր մէջ, այդ ածանց շարժիներէն ոչ մըն չունի շարժում, և տիեզերքին լնդկանուր շարժումը առանց պատճառի է: Հետևեաբար որպէսզի աշխարհի մէջ փոխանցուող շարժումը իրական ըլլայ և ոչ թէ կեղծ, պէտք է լինի առաջն շարժիչ մը, որ կը շարժէ բոլոր բաները, առանց ինք շարժելու ոչ մէկ բանէ, ու այս գերազոյն շարժին կուտանք Աստուած անունը:

բ) Երկորդ տիեզերաբանական փաստը կուգայ պատճառականութեան (causalité) ձանօթոյքն: Ֆիզիքական երեսյիները մեզի կը ցուցնեն պատճառներու և արդիւնքներու անընդհատ շարք մը, որուն մէջ ամէն պատճառ նոյն ատեն արդիւնք է, և ամէն արդիւնք՝ պատճառ: Այս շիթայւորումն մէջ պատճառը անկրատիշտ է արդիւնքին համար, զերցուցէք պատճառը, արդիւնքը ինքնին կը դադրի: Բայց իրական պատճառը, պէտք է ըլլայ այնպիսի պատճառ

մը որ նոյն ատեն արդիւնք ըլլալայ, զատնզի եթէ արդիւնք ալ է, բայց թէ կ'ընդունի և կը փոխանցէ պատճառականութեան գործելութիւն (action) ու ձշմարիս պատճառը պէտք է ալ աւելի վերը փնտուուի, որպէսզի տեական արդիւնք ըլլայ, պէտք է որ իրական պատճառ ըլլայ, ու ինքնին կը լնջնեք բոլոր արդիւնքները, եթէ մերժենք լնգուիլ պատճառ մը, որ պատճառ ըլլայ առանց արդիւնք ալ ըլլալու, այս զերագոյն պատճառականութիւնն է որ Աստուած կը կոչենք:

զ) Երրորդ փաստը կը քաղուի կարելիի և հարկաւորի գաղափարէն: Տիեզերքին մէջ մինք կը ճանչնանք իրողութիւններ, որոնք կարելի են թիւներն այսինքն պարագաներուն համեմատ կրնանք ըլլալ կամ չըլլալ: Բայց եթէ արեայթիները կրնանք ըլլալ կամ չըլլալ, պէտք է ընդունի թէ անոնք միշտ եղած չեն. զատնզի եթէ միշտ եղած չըլլալ պիտի չկրնային չըլլալ: Կարելի այս աշխարհէն վեր պէտք է ուրեմն գոյութիւն ունինայ միակ անհրաժշտ սկզբը մը վերածուող օրէնքներու ամբողջութեան մը, այս է նոր մէկ յատկանիւը այն էակին զոր քրիստոնէական մտածումը Աստուած կը կոչէ:

դ) Չորրորդ փաստը՝ զմեկ չրջապատղ իրականութեանց զերազանցութեան ասիբնաններէն (degrés d'excellence) քաղուածն է: Այդ իրականութիւնները մեզի այնքան աւելի կամ նուազ ճշմարիտ, արգար և բարի կ'երակին և մենք այդպէս կը զատնզի զանոնք, որքան աւելի զիրենք ունեցող առարկան մտաւոր է ճշմարին, արդարին և բարին: Պէտք է ուրեմն որ բացարձակապէս ճշմարիտ բացարձակապէս արգար էակ մը ըլլայ: առաջին արդիւնքը այն յատկութիւններուն՝ որոնցմէ անկատար կերպով իրենց վրայ մտաեր չունին ստեղծուած իրերը: աշխարհի մէջ ամէն կատարելութեան սկզբը եղած այդ էակին է որ Աստուած անունը կը տրուի:

ե) Տիեզերաբանական կինդերորդ փաստը վերջապէս կը քաղուի ֆիզիքական երեսյին ամբողջութեան պատճառ: Այս մէջ ընդունուած վախճանականութեան (finalité) գաղափարէն: Կը հաստատինք թէ տիեզերքը կազմուած է կարգ մը որոշ վախճաններու համար: Արդէ անդամանքը չի կրնար պատճառ

ըլլալ՝ ամէնսուրեք՝ ուր մէնք նպատակ մը ը տիմենք, իմացական էակի մը ներկայութիւնը կը հետացնենք, վասնզի նպատակը կ'ենթադրէ առաջադրուած առարկայ մը զոր կարելի է հետապնդել իրերու ընդհանուր վախճանականութիւնը մեղի կը յայտնէ ուրեմ մտածող առաջին պատճառ մը, վիրշին զի՞ծ՝ որ կ'ամրողջացնէ Աստուծոյ մասին մեր կազմած գաղափարը:

Ինչպէս կը տեսնուի, այս ապացոյցները, իրենց զանազան ձեերու մէջ, ամէնքն ալ կը կանգնին բաւարար պահնակի (raison suffisante) սկզբունքին վրայ: Քանի աշխարհ գոյութիւն ունի, պէտք է խիլամուըլլալ անոր, պէտք է իրողութիւններ բացատրող տեսութիւն մը յայտնել անոր մասին: Բազմաթիւ փիլիսոփաներ, որոնք կը կարենն թէ բանականութեան միջոցաւ կարելի է ճշմարտութեան վերահասու ըլլալ (dogmatiste) կը խորհրդ թէ՝ ապացուցանելով տիեզերքէն անջատ Աստուծոյ մը գոյութիւնը՝ այս փաստարկութիւնը կը չախջախի համաստուածութիւնը: Հարկաւոր է, սակայն, քննել թէ մինչև ո՞ր աստիճան ճիշդ է այս կարծիքը: Տարակոյն չկայթէ, իր ամրողջութեանը մէջ առնուած, Տիեզերքարանական փաստը կը հաստատէ թէ աշխարհ պատճառ մը ունի, բայց ի՞նչ ընդութիւն ունի այս պատճառը: Այդ պատճառանութիւններէն հետեւեալ եղբակացութիւնները միայն կարելի է հանել:

ա) Վերի փաստերուն առաջին երկու քը զմել կը տանին ծանօթոյքին առաջին չարժիկ մը, որ նոյն ատեն առաջին պատճառ է: Բայց այդ առաջին պատճառը, մեղի ներկայացուած իր այդ ձեւին մէջ, արդեօք աշխարհէն իրերւ անջատ կ'երեմ՝ Ոչ բնաւ, անիկա կրնայ ինքնակաց (impassion) պատճառ մըն ալ ըլլալ, որուն ուժով վը աշխարհ պիտի կարենար իր մէջն ունենալ հունաւոր երկոյթներու ամրողջութեանը մէջ յայտնար իր սկզբունքը: Այս բացատրութիւնը ընդունակ է տրամաբանական տեսակէտով այն քան օրոշապէս պաշտպանուելու որբան յաւիտինական և անահման Աստուծոյ մը բացատրութիւնը: և կարգ մը կողմերով նոյն իսկ աւելի բնական և պարզ է ան, քանի որ միութեան կը վերածէ Աստուծոյ և Տիեզերքի երկու ութիւնը: Ամէն պարագայի մէջ, առաջին

պատճառի մը կամ առաջին չարժիկ մը ծանօթոյքը համաստուածութեան դէմ բաւարար յիետակէտ մը չի հայթայթեր մեզի:

բ) Յաջորդ երկու ապացոյցները զմել աւելի լաւ կերպով կը տանին գէթ ըստ երեսոյթին, նպատակին: քանի որ կը թուրին հաստատել հարկաւոր էակ մը, որ աղքիւրն ըլլայ աշխարհի մէջ ամէն կատարելու թեան, և սակայն, հոս ալ նորէն, լուրջ տարակոյններ կը ծնին: Ճշմարիտ է արգեօք որ տիեզերքի յարաբերական կատարելու թիւնը կը պարտաւորէ զմել ընդունիլ սկզբնական կատարելու թիւն մը՝ ուսկից պիտի քաղէին լուսաւոր էակները, զանազան աստիճաններով, զիրենք զատորուող յատկութիւնները կամ ստորոգելինները: Այս նախական կատարելու թիւնը գաղափարէ մը մեր միտքին ստեղծագործութենէն տարրեր բան մըն է արդեօք: Կ'ըսուի արդարէ, թէ այդպիսի ժանօթոյք մը չի կրնար մեր անկատար բանականութեան արդիւնքն ըլլալ: Բայց ինչ որ հոս կը մոռցուի այն է թէ մարդու, բոլոր կալուածներուն մէջ, առարկայ մը իր բոլոր թերոյթներէն մերկացնելով վերացնելու կարողութիւնը ունի, ինչպէս կ'ընէ արուեստագէտը իր երեսակայութեամբ ստեղծելով բնութեան մէջ գոյութիւն չունեցող յօրինուածք մը: Ինչո՞ւ այսպէս չբացատրել զմել մտազբաղեցնող իմացքին ծագումը, առանց գիմեռու՝ այդ գաղափարի կազմ և պատրաստ մեր միտքին մէջ զնոզ էակի մը ենթադրութեան հոս ալ, մէկ խօսքով, տիեզերաբանական փաստը չի հակառակիր համաստուածութեան:

գ) Կը մնայ վիրջին փաստը. «Աստուծաբանական» գաղափարը, զոր շատեր առանձին նկատի կ'առնուն, իր ուրոյն արժէքի համար: Կ'երեք թէ, այս անզամ, աշխարհի նոյն ինքն աստուծածեան (theiste) ծանօթոյքին կ'ելնեն, զանզի նպաստակը, կ'ըսեն, կ'ենթագրէ իմացականութիւն, ապա ուրեմն և անձնաւորութիւն: Բայց ի պատասխան ասոր, կարելի է ըսել թէ պէտք է ընդհանապահ զգուշնալ շփոթելէ այդ երկու եղբերը: Մեր կեանքին մէջ անշուշն մենք ոչ մէկ աել չենք տեսներ իմացականութիւն՝ առանց խորհելու կարող եղող անձնաւոր էակի մը, ուստի նպատակի մը հետքը: զայն ճանչնալուս պէս, իսկայն մար-

գումը մը ներկայութիւնը եզրակացնել կուտայ մեզի Եւ սակայն կարելի է առանց ցմբռունել պատճականութիւնը, եթէ ընդունինք համաստածութեան վարկածը։ Տիեզերքի ներկայացնուցած նպատակները այն ատեն բնալութեան բնդկանուոր օրէնքն է միայն որ կ'արտայաշտեն։ Աւրիշ խօսքով, վախճանականութեան սկզբունքն սա միայն կարելի է՛լըլայ։ Կետեցնի թէ առաջն պատճառականութիւնը կոյր չէ։ այլ կը վարէ բոլոր իրերը հունաւոր իրերու շարքին մէջ յայտնուած կարգի մը համեմատ Աշխարհ ամէնուրեք մեզի կը պարզէ զարգացող և լվթայաւորուող օրէնքներու տեսարանը։ Ոմանք ասուղերու շարժումներուն կը շահապետեն, ուրիշներ՝ տունկիրու աճումին, ափեզերքի եղազրութեան օրէնքը պիտի ըլլայ ուրիմն գերագոյն այն օրէնքը որ գիտակից կը զառնայ։ մարդկութեան ծոցին մէջ։

Ի մի բան, տիեզերաբանատկան ապացուցին հետեւութիւնը այն է թէ աշխարհը իր առաջին պատճառը սունի, և թէ այդ պատճառը օրէնք մըն է, բայց որովհետեւ այդ հետեւութիւնը ի նպաստ համաստուածութեան և աստուածեանութեան այ կըրնայ օգտագործուիլ տնիկա չի կրնար։ համոզիչ ըլլալ անոնց համար, որ Աստուծոյ գոյութեան հաւատալու ուրիշ պատճառ չունին։

3. Բարդական փաստ։ — Հին Աստուծածարանները «սիզի ապացոյց» կը կոչէին զայն; և այսպէս կը պարզէին զայն։ Կը զգանք և գիտենք թէ մեր մէջը կանոն մը պարտականութեան սկզբունք մը կայ, որ հնազանդութեան կը պարտադրէ մեզի։ Արդ ամէն պատուիրան կ'ենթադրէ օրէնքութիր իշխանութիւնը, որուն կեզինակութիւնը կը յայտնէ, ուրեմն օրէնքին բրականութիւնը զմեզ կը ստիպէ ընդունին ունի։ Այսպէս եզրակացնող Աստուծածարանները բազում ուրիշներու կօգնին է որ կը գործածէին այս փաստը։ Քանզին ալ բարյաշական ապացոյցը կիմ կ'ընէ Աստուծոյ մասին պարզած իր ամբողջ վարդապետութեան։ Մարդկանք ալ բան, երջանկութեան կը տենայ, ստիպուած ըլլալով հանդերձ միշտ բարին գործադրել, եթէ ուրիմն այժմեան կարգը բնականոն

էր, երջանկութիւնը պէտք էր որ վարձատորէր տուաքինութիւնը, արդ, վորձառութիւնը յանձախ հակառակն էր կը ցուցանէ։ Սոսկալի տագնապւ մներու և տառապանքի գնով է որ մարդ շատ ուկում կը գործադրէ բարին։ Պէտք է հետեւաբար ընդունիլ հուգիներու աշխարհին մէջ կանոնաւորիչ մը, որ պիտի հաստատէ ներդաշնակութիւնը, ապանին կեանքը, և Աստուծոյ գոյութիւնը պարտականութեան օրէնքին անունով է որ կը հաստատուին։

Այս ապացոյցը՝ ինչ ձե ալ որ տան անոր, Աստուծեան տեսակէտով, նախընթացներէն շատ բարձր է, Եթէ արգարեպէտք է բարյական օրէնքով զատորոչել չարը բարիին, հետեւեալ եզրակացութիւնները յառաջ կուգան էական կարողութենէն։

ա) Պարտականութեան կեզինակութիւնը կ'ինթագրէ օրէնսդիր մը որմէ կը բզիի այդ կարգը։ Վասնզի, մինչզեր բնական օրէնքը ոչ այլ ինչ է բայց եթէ եղածին բանաձեր կամ ամփոփում միայն, բարյական օրէնքը ըլլալիքն է միայն, որ կ'արտայական Անդրկա կը պարտագործի մեր վրայ, կը նուուճէ զմեզ, ի հարկին կը կոտրէ մեր կամքը։ Բայց ընկճելով հանդերձ զմեզ, անդիք մեզի կը յայտնէ մեր պատութիւնը, որ փառապսակն է մեր ճակարին։ Մէկ կողմէ ուրիմն բարյական օրէնքը մեզի կը ցուցնէ մեր արժէքը իրեւ ազար և պատասխանատու էակները, և միւս կողմէ զմեզ կը գնէ իշխանութեան մը առջև, որ իր գնիունները կ'արտասանէ մեզի։ Բայց եթէ մենք ազար ենք, այլ իշխանութիւնն ալ պէտք է ազար ըլլայ, ապա թէ ոչ մենէ ստորին պիտի ըլլար և պիտի չի կրնար մեր մեծարանքին արժանի ըլլալ։ Աւելին կայ այդ գերագոյն իշխանութիւնը, ազար ըլլալուն հետեւանքով նոյն բակ, անձնաւոր ալ է, վասնզի ի հենուկս բանականութեան, որ կընայ իրեւ ընդհանուր օրէնք բրմանութիւնը, ազատուածութիւնը կ'ենթագրէ անձնաւորութիւն։ Հիմնուելով բարյական գիտակցութեան վրայ, մենք կը հաստատենք ուրիմն առաջին պատճակին անձնաւորութիւնը, որ Աստուծոյ աստուծեան ծանօթոյցին բարձրութեան կը վերանայ։ Այսպէս հասկցուած պարտականութիւնը մեզի կը յայտնէ նաև էական յատկանչերէն մին այն։ Աստուծոյ որուն գոյութեանը մասին կը վկաչէ

մեղի, Աստուած մըն է ան որ կ'ուզէ թառագուրել մեր կեանքին վրայ, Սուրբ Աստուած մըն է ան:

բ) Քանդ յիշեցուցած, է արդէն, որ, թէս մնեք հետամուտ ենք առաքինութիւնը գործադրելու, բայց ատոր համար քարին լաւագոյնս չի վարձատրուիր երկրի վրայ, եւ որոյնետեւ աշխարհի վրայ պարտականութեան և երջանկութեան միութիւն չկայ, սորիպուտած ենք ընդունիլ անդեօր կեանք մը, ուր պիտի գագրին այս անիրաւութիւնները և ներկակութիւնները: Սուրբ Աստուած բարյաշական պայծառութիւններով լուսաւորուած, այսաւտեն մեղի պիտի ներկայանայ իրեւ վարձահատոյց կամ արդար Աստուած մը:

Խնդիքս կը տեսնուի, Աստուածաբառանութիւններ բարյաշական ապացոյցով, կը թուի անհերքելի փաստի մը վրայ ձեռք դրած ըլլալ, ամէնո՞ւն հանդէպ և գէմ հաստատելով Աստուածոյ գոյութիւնն ու էական կատարելութիւնները: այնպէս է զննէ զընահատութիւնը զոր այդ մասին կ'ընեն բազմաթիւ Աստուածաբառաններ: Բայց այս տեսութիւնն ալ, իրապէս կը յարուցանէ լուրջ առարկութիւններ: Մասնաւորապէս երկու վերապահումներ կը ներկայանան մեր միտաքին:

ա) Նախ մեր առջեւ ելած այս Սուրբ և արդար Աստուածը չի նմանիր Աւելտարանին մեղի ճանչցուցած Աստուածոյն: Սէրը, Հօրը այն վեհագոյն ճառագայթը որ զմեղ փրկեց Յիսուս Քրիստոսով, օստար է բոլորովին այդ հարկով գատաւորին:

բ) Եթէ պարտականութիւնը իրականութիւն մըն է, պէտք է ընդունիլ Սուրբ արդար Աստուածոյ մը գոյութիւնը: Բայց տրամաբանութեամբ ի՞նչչպէս երկել զանոնք որ վիճելի կը գտնուն այդ տրամախոսութեան նախագրեալները: Բարին որ չարը չշանազանել յայտարարող մարդուն ի՞նչչպէս ապացուցանել կեհագոյն օրէնքին իրաւունքները: Եթէ չեմ ընդունիր պարտականութիւնը ընդհանուր առմամբ, բընաւ ալ կարեւորութիւն չունի ինծի համար սկզբանական պարտականութիւնը:

Այս փաստարկութիւնը, էապէս, իսքն իր վրայ է որ կը հանգչի, այսինքն ինծի կը թուի թէ անիկա ապացուցական է անանց համար միայն, որոնք խսնաբելով իրենց

գիտակցութեան վճիռներուն առջեւ, առաջուց տրամադիր են հաւատալու բարոյական կարգը պահպանող Աստուածոյ մը:

4. Կը հասնինք հուսկ ուրեմն վերջին փաստին, որ կը կոչուի Պատմական, և որ առգիտերուն համաձայնութիւննեն կը քաղուի. բոլոր ժողովուրգները, կ'ըսեն, Աստուածութիւնը կը պաշտեն: Բայց այս դատումն ալ, որ զայն բանաձեռնուներու միտաքէն մեզ ուրիշ աւելի հմււտ ապացոյցներ հաստատելու միայն կը ծառայէ երկու առարկութիւններու կը բարձիր:

ա) Այս հասարակաց կարծիք ըստածը այնքան ալ տիեզերական չէ, քանի որ բազմաթիւ բացառութիւններ կը թոյլատքէ: Առանց խօսելու մեր ժամանակի անհաւատներուն մասին, ի՞նչ ըսկել վայրենի այն ցեղերուն համար, որոնց աստուածները — վայրագ կամ ապուշ — արժանի չեն թուիր բնաւ այդ անուննեն: Իրողութիւններին եղարկացոցածը այս է միայն որ մարդիկ ընդհանրապէս ընդունած են գոյութիւնը կարգ մը բարձրագոյն զօրութիւններու, բայց անոնիք բոլորովին տարբեր են Աւելտարին ցոյց առած Սուրբ և ամբիծ Աստուածմէն:

բ) Ենուայ, հաւատալիքի մը մարդկութեան ծոցին մէջ ծաւալումը հարկաւորապէս չի հաստատեր անոր առարկային իրականութիւնը. փասնի կարելի է յիշել այս կամ այն աւելորդապաշտութիւնը, զիւթութեանց հաւատքը: զօր օրինակ որոնք մարգաց մէջ այնքան տարածուած են որքան ճշմարտութեան նախազգացումները: Ուստի պատմական ըստած ապացոյցը պէտք է մէկ կողմ գրուի միւսներուն պէս, այնքան անստոյց և խախուտ է անիկա որ չի կոնար խարիսխ ըլլալ բանականութեան հարկադրուող տեսութեան մը:

'Ամփոփենք. Աստուածոյ գոյութեան ի նպաստ առաջ բերուած չորս փաստերը հետեւեալ աստիճանաւորումը կը ներկայացնեն: Առաջինը (էակաբանական) զմեզ կ'առաջնորդէ միայն ծանօթոյքին Աստուածոյ որ ատէկ վերջ միայն կարելի կը թուի: Երկրորդ պատճառականութիւնը (տիեզերաբանական պատացոյցը) կը հաստատէ Աստուածոյ այս գաղափարին համապատասխանող հարկաւոր առաջին պատճառի մը իրակա-

նութիւնը։ Երրորդ ապացուցութիւնը, բարոյականը, եթէ իր նախագրեալները ընդունելի ըլլան, այս պատճառականութիւնը կը հանէ անձնաւոր, Սուրբ և արդար Էակի մը բարձրութեանը։ Չորրորդ փաստը վերջապէս կը հաստատէ միւս երեքը, հիմունելով մարդկութեան ծոցին մէջ ասարածուած կրօնական հաւատալիքներուն հանրականութեան վրայ։ Բայց տեսանք թէ ինչ պէտք է խորհիւ այս վերջին հաստատումին մասին։ Գալով Աստուծոյ գոյութեան վերաբերեալ միւս ապացոյցներուն, անոնք հետեւեալ գժուարութեանց կը բաղին։

ա) Անոնք որ ամէնքէն ընդունուած խարիսխի մը վրայ (աշխարհի) իրականութիւն, պատճառականութիւն, վախճանականութիւն կը կանգնեն, միտքը կ'առաջնորդեն տիեզերքի հարկաւոր օրէնքի մը, գաղափարին միայն, և համաստաւածութեան աեսութեան համար միայն կրնան օդատագործուիլ։

բ) Բարոյական փաստն ալ, որ քրիստոնէական սէսակէտով միակ ապացուցիչը պիտի ըլլար, կը մեկնի փորձառական հիմունքէ մը՝ զոր Կ'ընդունին անոնք միայն որոնք, արդէն տրամադրի Աստուծոյ հաւատալու, կարօտ չեն ինքնին որ և է ապացոյցի։

Հետեւաբար, համառօտուած այդ պատճառաբանութիւնները զիտական ապացուցութիւններ չեն բնաւ, այս բարին սովորական իմաստով, իսկ ջատառովական տարագութիւն բնաւ չունին։ Այս փաստերը չեն կինար համոզել անհաւատ մը, որ եթէ տրամաբանական հոգի վրայ կենաց պիտի կարենայ միշտ պատասխան մը գտնել՝ իր սեփական տեսակէտը արդարացնելու համար։ Բայց այսպէս ըլլալուն համար, արդեք պէտք է վտարել զանոնք Աստուծածարանութեան դաշտուն։ Ոչ երբեք. հակառակ այս ամէնուն, անոնք անին գեր մը, որ թէն չատ չէ ճանչցուած և համեստ կ'երեի ըստ ինքեան, բայց ունի մեծ արժէք մը։

(2)

X

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Ինչպէս կը հետեւի, հակառակ ժամանակի ճնշող և անթոյլատու պայմաններուն հայ եկեղեցին կը ջանար և կը նիւթէր ոչ միայն իր նիւթական գոյութեան զէնքերը, այլ մասնաւանդ կ'ուզէր վառել իր ժողովն ճրագները, շարունակելով ձեռք երկարել ամէն կոյմ՝ ուրիէ զարգացման, լոյսի և փրկութեան ամենափոքր նշայլ մը կրնար գալ։

Թիէ ազգ կայ որ իր գոյութեան համար այնքան յամառ և երկարատև կոիր մղած ըլլայ քան հայ ազգը, եւ այդ պայքարը եթէ իր արտաքին նակատին վրայ չէ պակուած միշտ յաջողութեամբ, իր ներքին նակատին վրայ եղած է աւելի խոր, սրտառու և փառազարդած մեր զարեցը արուեստով, հոգիով ու գեղեցկութեամբ։

Կարմ շրջան մը ինազարութեան և գործի, պիտի բաւելին որ էջմիածնի մէջ և շուրջ, նոր - Զուղայի վանքին մէջ և այլուր մտքի և սրտի արգիննեներ ծաղկէին, սակայն Հռոմի երկրագուներ, այս շրջանին ծիրակիթները գլխաւորաբար, պիտի քանդէին աւելի քան կէս գարու այս արգիւնքը։

Ճիզուիթական արշաւանքը գէպի արեւելք մէկն եղած չէ։ Անոնք նախ հաստատուեցան Թուրքիայ երպական մասում, և անոնց յարձակումներուն առաջին թիրախը եղաւ յոյն եկեղեցին։ Յունաց կիւրեղ պատրիարքը ճրագութներու քսութեամբ խեղզամահ եղաւ կառավարութեան կողմէն։ Աւորդիան և Ֆրանսան լայնորէն զօրավիդ եղան անոնց իրենց այս նենգ և անդութ սիրագործութիւններուն մէջ։

Հետզ հետէ առաջախալով գէպի արեւելք, Ճիզուիթները 1650-ին շփման եկան և Հայերու հետ, հաստատուելով Սպահանի և Շիրազի մէջ։ Աւելի վերջ երբ վըտարուեցան Պարսկաստանէն, ըջիշներ կիմնեցին երեւանի, Թիֆլիսի, Շամախի, Էրզրումի և Ջրապիլունի մէջ։ Իրբն զիտական կենցազապէտ և ճարպիկ անձնաւութիւններ, ամենաուք լաւ ընդունելութիւն գտան։ Ասէկ զատ կուտափիկոս ժողովութեան յարաբերութեան մէջ։

իրաններ կը մշտակէք պարօից տէրութեան հետ, կրթնելով գլխաւորաբար ծիկուիթիներուն, և 1681ին յատուկնամակով ծիկուիթիները կը յանձնարարէք Պարսից պետութեան: Հակառակ այս բոլոր հանգամանքներուն, ծիկուիթիները ամէն աեղ խոռոշութեանց և քութիւններու պատճառ եղան և վարուեցան:

Անոնք ամենամեծ յոյսերով որջացեր էին մահաւանդ Երկեանի մէջ, Յակոր Կաթողիկոսի ժամանակ, Նպաստակ ունենալով կաթոլիկ ընել հայոց Կաթողիկոսը և այդպիսով զերջ տալ Հայոց և Հերձուածուածոյն եկեղեցին: Վէրսայլի նպաստակը անշուշտ հայուն հոգիի փրկութիւնը չէր, այլ վասն զի հայերը իրենց ձեռքին մէջ ունէին բովանդակ Պարսկաստանի առևտութը, և Ֆերանսակ Կ'ուզէք օգտուիլ այս հանգամանքէն, կաթոլիկ եկեղեցականի զերարկուին տակ պտտացնելով իր անտնեսական հաշիւները:

Սակայն Հայ եկեղեցին, թէև արիւնաքամ, հաստատ իր հայրեքն ժառանգ մընացած հաւատաքին վրայ, շարունակեց իր պայքարը կաթոլիկ քարոզիչներուն գէմ՝ ոչ միայն խօսքով և գրչով, այլ նաև գործով: Յակոր կաթողիկոսի ժամանակ անոնք համարեայ թէ տէրն էին կացութեան, և իրենք էին որ կը քաջալերէին կաթողիկոսը հետապնդելու մեր ազատագրական շարժումը, զերչէն Օրիով գլխաւորուած, նոյն իսկ ի գին գաւանափոխութեան:

Եթէ արտաքին բռութեան և ներքին գաւերու այդ օրերուն կարելի չեղաւ լաստակերտուած մտքի և արտի գործ անհցուն համեմատութիւններով տակաւ զարգացնել, գէթ կաթոլիկ եղաւ Հայ եկեղեցին պահել մեր նախնիքներու ժառանգութիւնը, իր լոյս հաւատաքը, իր գիրն ու գրականութիւնը, որ մեր նախնեաց ջիկերուն կուռ հրւուումն էր՝ սոսայինուած, անոնց արիւնի շաղախովն էր կարծրացած:

Իրապէս տիտանեան կամքով և ու գիով զրահուած մարգեր պէտք է եղած ըլլան մեր եկեղեցւոյ բոլոր ժամանակներուն ներկայացուցիչները, մեր է գաղանիքը այն գարերուն՝ որոնք մեր սաեղծում ըրջանները եղան, և այն դարերուն՝ երբ զանոնք վտանգէն ու նաւարեկութիւններէ խլելու և անոնց վրայ

գուրգուրալու հիացքն է կազմած: Պէտք է զայլ իրապէս ինքնանանակման և ինքնակոչման այն անդիմադրիկ գիրաճումը և անոր արժէքի գիտակութիւնը որ Հայ եկեղեցին և Հայ հոգիին է եղած:

Մեր գրականութիւնը, որ կրօնական եղաւ ոչ միայն իր ծագմանը մէջ, այլ նաև՝ յընդհանուրն՝ իր երկար շարունակութեանը միջոցին, իրեւ տեսակ մը օխուք ընդ Աստուծոյ: մեր ազգային և ընկերային կեանքը, որ, քրիստոնէական գիտակցութեամբ լուսաւորուած, արդարութեան և ազտութեան հետապնդութիւնը եղաւ շարունակ գարաւոր տաժանքներուն մէջէն, մեր ցեղային և եկեղեցական ինքնութիւնը, որուն զգացման մշակումին զիլաւոր գործիչը եկեղեցին մաց միշտ, այս ամէնը — գրականութիւն, ազգային կեանք և եկեղեցի — որոնք մեր սիրտը աւելի սեենուցին գէպի մեր հոգւոյն մէջ բացուած կրօնական իտէալը, Հայ կղերին կը պարտինք զիլաւորար:

Հայութեան կրօվին ու զիմագրութեան իր փաստ կ'արժէ յիշել Շարտէնի կարծիքը: «Հայերը հակառակ իրենց ենթարկուած մահմետական ճնշող աիրապետութեան և զրկանքներուն, կրցեր են անսասան պահել իրենց հաւատաքը հակառակ մահմետական ներու զոլոտմին և Հռովմէական առաքելութեանց առողջութիւններուն, իրենց պատութեանց բոլոր փորձերուն, որոնք երբեք իրենց կուզմէրին:

Նաև նիգեր. — ԺԵ. դարը համաշխարհային պատմութեան մէջ յայտնի է երեք զիլաւոր գէպերով, ա) Կ. Պոլոսյ գըրաւումը Օսմանցի թուրքերէն (1453ին թ) Տպագրութեան գիւտը Յովհ. Կիւթէնպէրէրի կի կողմէն (1455ին և զ) Ամերկայի գիւտը Քրիստոփոր Փուուպուի կողմէն (1492): ԺԵ. դարուն կը վերջանար պատմութեան երկրորդ մեծ ըրջանը Միջին պարեր, և Կ'սկրեանուրուէկ, նորը:

Ասոնցմէ ամենէն նշանաւորը սակայն տպագրութեան գիւտն էր, որ կուգար նոր գարագութեան մը բանալու մարդկային մտքի պատմութեան զարգացման մէջ: Տպագրութեան գիւտէն 20-40 տարիներ վերջ եւրոպական բոլոր յանաշաւոր երկիրները ունետին իրենց ապարանները արգէն: Բայց 57 իրենց իտայ Եւրոպական յանաշաւոր երաներու շարքին մէջ իր տեղը ունեցաւ

հայը 1512-ին հայ տառերով տպագրելով իր տառջին գիրքը։ Տիուքը է մտածել որ առաջին հայ տպագրուած հրատարակութիւնները լոյս չտեսան երկիրն մէջ, այլ Վեհնետիկ, Ամսդերտամ և այլուր, սակայն մտաւոր այդ լոյսէն օգտուելու փափաքը որ հայուն եղած է միշտ, յառաջաւոր ժողովորդներու կուշտին տեղ բռնելու, “աւելի քան սրտառուչ է”։

Լուսարութեան և տպարանի տեղ չէր՝ մեր երկիրը այն օրերուն, ուր մեր ժողովուրգը գերմարդկային ճիշեր կը փորձէր միայն իր ներթական գոյութիւնը երեկարածելու։ Միւս կողմէն սակայն հայուն գոյութիւնը, պայմանաւոր էր միայն լուսաւորութեամբ։ Այդ անկարելի կարելին է եղած ինչպէս ժամանակ մեր բախտին՝ նոյն պէս պատճառը մեր գոյութեան։ Զարիքներ կան որոնցմէ բարիք կը ծնին, այս շրջանին մենք ունինք բազմաթիւ հայ զաղութեներ Միջերկրականի եւրոպական, ասիսկան և նոյնիսկ ավրիկան ափերուն վրայ, մայր երկին այս փախուստը չարիք էր անշռուն մեր երկիրն համար, սակայն Հայրենիքն գուռն նետուած այս բեկորներուն էր վերապահուած այս շրջանի մեր լուսաւորութեան գործը։ Քարաւոր հանգամանքները պիտի մշակէին հաստատու տեսական օրէնք - Հայը միայն իր զաղթավայրի բարեկութիւնը մէջ նախ ձեռք պիտի բերէր վերածնութեան անհրաժեշտ լոյսն ու իմացականութիւնը, թափանցելու, փոխազրելու համար յետոյ զայն դէպի իր բռնւ հայրենիքը։

Աւելի քան հարիւր տարի էր անցեր հայկական տպագրութեան սկզբնաւորութենն, և ասկայն ամենուրեք ան կը մնար տակաւին իր սազմային զրութեան մէջն ժԶ. դարու փորձերը որոնց մասին ակնարս կեցինք ուրիշ բան չէին ապացուցաներ բայց ցոյց տալու թէ կարելի է հայ տպագրութիւնը։

Խոկ երբ Շահ-Ապասիկ միջոցաւ կազմական ապագրութեան սկզբնաւորութենն, և ասկայն ամենուրեք ան կը մնար տակաւին իր սազմային զրութեան մէջն ժԶ. դարու փորձեց կործն Ամենափակ վանքին, չուտով հոն մուտք գործեց Միւնեաց Դպրոցից աւանդութիւնը և պատրաստեց շարք մը շատ կարեւը գործիններ։ Ժէ. դարու հայութեան կրթական գործին ու վերածնութեան

մէջ իր լայն բաժինը ունի Զուղայի գպրոց։

Սաշատուր վարդապետ 1640-ին հուրացաւ գպրոց և տպարան, թէե շատ նախնական միջնոցներով գործող անշուշտու Ամենափակի վանքը հարուստ էր նաև գրքերով, որ այդ շրջանի Հայստանի ամենահաւատու գրադարանը կարելի էր նկատել, նաշտութեամբ վարդապետ իր աշկերտներէն մին, Յովկ. վարդապետը, զրկեց շերպաւական արուեստին տիրանաւու լուսնականին, ինչպէս իւղեցինք, իջմիածնի մէջ պիտի բանար մեծ գործոց մը, իսկ իր յաջորդը Թակոր Զուղայեցին, շինարար և բարեկարգիչ, Եւրոպա պիտի զրկեց Մատաթէս գպիտ Մարկոսուն, որ նախ պիտի երթար Վեհնետիկ յետոյ Հոլանտա ի խնդիր տիպ ու տառի Հովոմի եկեղեցին սակայն իր արքանեակներու միջնոցաւ հալածեց զինք, ինչպէս սովոր է հաւածել մինչև այսօր, բոլոր լոյսի և գիտավեճան արգունաւորները, զանոնք կամ հերձուածող և կամ անհաւատ յայտարարելով։

Մարդուն Հոլանտակի Ամսդերտամ քաղաքուն տպեց ներսէ Շնորհալիի Յթիւնու Որդին։ Իր մահէն վերջ, որ վերահաս եղաւ, տպարանը մնաց իջմիածնի, շնորհի Զուղայեցի վաճառական Ղլիջենց Աւետիսի մեկենասութեան, որ յետոյ շարունակեց գործը տպելով համառու ժամանակից և Սալմոս մը և աւելի քան 3000 օրինակ բեցուցած հոլանտական նաւերուն զրկեց արեկից։

Յակոր կաթողիկոս այս արդիւնքն խանդապառ Եւրոպա զրկեց Ռուսան վարդապետը, որ հանդիպեցաւ նախ Լեհաստան, յետոյ Հովոմ, որոնելու մեկենաս հայեր, հրատարակելու համար Հայերէն Սսոտուածաւ շունչը Նորէն երիք Զուղայեցի վաճառականներ մեկենաս կը հանդիպանան այս բազմարարիք և սուրբ գործին, և Ասկան վարդապետը տարուածական կարելի ճշուածներով, երկու տարուածն ընթացքին կը յաջողի տրպել հայերէն Աստուածաշաւնչը։ Ռոկան չորս տարի մնաց Ամսդերտամ և մինչև 1670 տպագրեց 17 գիրք, անոնց կարգին էին Ն. Շնորհալիի «Հօգեսոր երկերը», քերականութիւն մը, աշխարհագրութիւն մը, և ամենէն կարեորը Սաւաքել Վրդ. Դաւրիժեցի և Պատմագրութիւնը»։ Ռոկան

յետոյ իր տպարանը փոխադրեց Մարէլլ, սակայն կաթողիկ կղերը որ տարիների ի վեր արդէն մասնանքով կը գիտէր Ասկանի գործունէութիւնը, գործեց իր աւերը և խափանեց ապարանը: Իր գործը թէկ կտոր կտոր, սակայն Ուսկանով պատրաստուած էր հայ տպագրիչներու սերունդ մը և իր գործին բեկորները կորիզներ պիտի կազմէին Մարիիիոյ, Ամսդիրտամի, Վենետիկի, և կ. Պրէոյ ապագայ տպարաններուն և առաւել կամ նուազ յաջողութիւններով պիտի շարունակուէր գործը: Ուսկան տառչին հայ մարդոն էր որ տպարանի կանոնաւոր և յարատե գործութիւն ստեղծեց և զոհուեցաւ այդ նուրբական ճամբուն վրայ:

Մարտէլլի մէջ Ուսկանի տպարանի փակուէն երկու տարի վերջ, իր տպարանի գրաշարներէն Մատթէոս Վանանդեցին Ամսդիրտամ գործաւ և ուզեց հոն շարունակել գործը, սակայն հակառակ իր ճիգերուն անհնար եղաւ իրեն առանձին շարունակելու զային: Մատթէոս վերադարձաւ հայրնիք և համոզեց իր քաղաքացի Թովման հպիսկոպոսը Պողթան գաւառի թեմակալը որ թողու իր թեմը և իրեն հետ Եւրոպա անցնի, միասին շարունակելու համար Ուսկանի գործը: Թովմաս տուաւ իր հաւանութիւնը և 1695էն սկսեալ Ամսդիրտամի հայկական տպարանը Թովմաս հպիսկոպոս Վանանդեցին եկեղավորթեան ներքեւ սկսաւ իր գեղեցիկ գործունէութիւնը: Թովմաս եպիսկոպոսին եկան միացան իր երկու եղբայրները Ղուկաս և Միքայէլ, որոնք վրաժ էին Հատիկիէնի և Կմուցաց ժամանակի գիտութեանց մէջ:

Այս տպարանէն հրատարակուեցան պարբերաբար և Համատարարած աշխարհացոյցը, Մովսէս Խորենացիի պատմութիւնը, և բազմաթիւ եկեղեցական հատորներ և դպրոցական ու գիտական հրատարակութիւններ:

Ինչպէս կը հետեւ, հակառակ նիւթական և ժամանակի ճնշող և անթոյլատու պարմաններուն, Հայ Եկեղեցին, էջմիածինը, առաջինն եղաւ որ ուզեց օգտուիլ վերածութեան այս բախտորոշ հանգամանքներէն: Ոչ քաղաքական կեանքի փոթորիկներ և ոչ ալ հաւածանքներ և արգելքներ կրցին զինք ետ կեցնել իրագործելու իր մէծ առաքելութիւնը, որ շարունակեց

ձեռք երկարել ամէն կողմ՝ ուրկէ զարդացման, լոյսի և փրկութեան ամենադոյզ զըն չընըլ մը կրնար զալ Հայոց Եկեղեցին էր նորէն որ պիտի հովանաւորէր, պիտի յաւադդէր, պիտի սփոփէր, և ժողովուրդի ու գրի ծառայութեան յօժար հոյեր անձնազուներու ի սպաս պիտի զնէր մեր Եկեղեցոյ գարաւոր այդ գերի իրագործման, պատրաստելու նորէն, գուցէ հազարիրորդ անգամ, իր փրկութեան տապանը յարուցուած ու զալիք մըրիկներուն դէմ:

Ուսկայն արդար ըլլալու համար պէտք է ըսկել թէ նոսկմէչական կաթողիկ հաստատութիւնները, եթէ մէկ կողմէն նպաստեցին կաթոլիկութեան հայոց մէջ տարածուելուն, սակայն այս շփումները միւս կողմէն, իրենց վնասակար արգիւնքներուն հետ զուգահեռ, պիտի նպաստէին նաև մըտաւորական որոշ արթնութիւններու, թէն առանց այս շփումներուն ալ՝ ժամանակը տակաւ պիտի կատարէր իր բարեկար գերը: Ասոր մէկ յատկանցան փաստը զիտելի է Վարդան Վրդ: Բաղիշեցիի ձեռնարկին մէջ, որ Ամրութիւնի վանքին մէջ զիտցաւ ստեղծել կրթութիւն և մշակոյթ՝ և զայն տարածել մինչև ներքին գաւառները: Իր աշակերտներէն Յովհ. Կոլոս և Յակոպ Նաբան կ. Պոլոյ պատրիարքները և Գրիգոր Նորդթայակիր Երուսաղէմի պատրիարքը, նշանաւոր եղան իրենց արգիւնքներով, առանց ազգային Եկեղեցւոյ անհաւատարիմ զբանակելու: Այս երախտաւոր անձերու շնորհիւ Ժ. Գարուն զարգացման զգալի արգասիքներ և եկեղեցական բարեկարգութեան լուրջ ձեռնարկին յառաջ պիտի զային ազգային և մանաւանդ եկեղեցական կեանքին մէջ:

(5)

Ե. Վ. Տ.

ՔԱՆԱՍՏԵՂՄԱՆԱՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ՄՐԻՆԳԸ

—•••—

Այս նուրբ արխօքը հնչեց մի ասղալից երեկոյ,
Հովերի հետ անրշեց մի ասղալից երեկոյ:

Արագածի ձիւների վրաններից՝ վար իջած
Աղբիւներով կարկաչեց մի ասղալից երեկոյ:

Այս արնգի մրմունջով հնիւու հոգում հայունու
Սիրոյ վարդը բռղբոջեց մի ասղալից երեկոյ:

Հայոց վեհ ուռենուց կտրած այս սուրբ արնգով
Հայի հողին հառաչեց մի ասղալից երեկոյ:

Վատրանդի եղբայրը իր վերքերի արիւնով
Օտար գաւաւերը բրչեց մի ասղալից երեկոյ:

Այս արևի օրօնվ կապոյն ժարվանը դարձի
Անոււ-անոււ դօղանչեց մի ասղալից երեկոյ:

ԱՇԽԱՏԻ ԳՐԱԴԻ

ԲԱՐՈՅԱԼ-ՌԱՍԿԱՆ

ԵՒ ԻՄԸՍԸՍԻՐԱԿԱՆ

ՔԻՐՔԷԿԱՐԴ

Ոչ-գիտական Ցեսլրուքինը (The unscientific postscript) աւելի ծաւալուն մեկնողական մըն է Քիրքէկարդի ամրողջ գործին կրթական թեմային վրայ. — երկայրաբանութիւնը զոր ան կը ներկայացնէր ևկամ այս կամ այն նախագասութեամբ: ԿԱՄ՝ զելաղիտական անմիջականութիւն, որ կը բավանդակէ իր մէջ ոչ միայն հաճոյախուզութիւնը այլև յուսահատութիւնը (Ճիւանդութիւն մահուան մէջօ) և կրօնական կամ բնազանցական ինքնապարզումը, և ԿԱՄ՝ բարոյականը՝ անմիջականութեան կրօնքին հետ, և (իրը իր գագաթումը) քրիստոնէութիւնը՝ նկատուած իրը յարակարծիք մը (paradox): Postscriptին մէջ Քիրքէկարդ կը ձգտի սահմանել կրօնական փոխիփոխումին բնութիւնը: Ու, իրաւ կը բոնքը կը զանազանուի իր անմիջականութեամբ առանց որու չի կրնար ապրիլ: Անմիջականութիւնը ներհակն է խորհրդառութեան. ան ուղղակի հասկացողութիւնն է, ըլլայ զգայարանքներով, ըլլայ, մտատեսութեամբ, ու միակ միջոցն է օրով կրնանք ըմբռնել ըլլալը: Ընդեկանութիւնը. ճշմարտութիւնն է և այս կիմունքին վրայ է որ պիտի բացատրուի և հաւատացուի քրիստոնէութիւնը:

Postscriptը մթին և անշահաւետ գիրք մըն է բայց ունեցած է անհաշուելի աղղեցութիւն արդի աստուածաբանութեան վրայ. և Գերմանիոյ մէջ այսպէս կոչուած գոյութեանապաշտ իմացականութիւնը հիմնուած է անոր վրայ: Երբ թ. Կայզմար (Քորէնհակէն) կարդաց զայն առաջին անզամ իր մտաւոր գրգռութիւնը այնքան զօրաւոր եղած էր իր թժիշկը զինքը արդիւեց առարի մը որեէ բան կարդալ Քիրքէկարդէն: Տօքթոր կավրէս, զրգին անզերը թարգմանութեան մունքին մէջ, կը յայտարարէ թէ ոչ մէկ մեծ զործ իմաստափրութեան կամ աստուածաբանութեան վրայ — թերես բացառելով Պղատոնի տիա-

լոկները — չէր գրուած այնքան սրամբառաթեամբ, արուեստով: Սրամբութիւնը կը զիջինք տօքթորին, արուեստը՝ կը նկատենք առարկելի, քանիոր Քիրքէկարդին իսկ հերքած է արուեստը, իր յայտարարութեամբը: Ոգեպաշտ խորհողը, կ'ըսէ ան, իրեն յատուկ ոճ մը ունի Անիկա գոյացական է (existential) որ կը նշանակէ թերեւո թէ ձեւ մը չունի այդ ոճը: «Ոգեպաշտ խորհողը պէտք չէ ունենայ բանաստեղծական համայքը ստեղծելու, երեակայութեան միջնորդութեամբ, աչ այ ժամանակ՝ գեղագիտական անշահախնդրութեամբ նիւթ մը մշակելու: Անհրաժեշտութիւն մը առաջնութեան վերածելն էր ասիկաւ Բայց նոյն ատեն կը հաստատին իրազութիւնը զոր ընթերցողը պէտք է պատրաստուի ընդունելու, այսինքն՝ Քիրքէկարդի մտածման բնութիւնն ու եսը ինչպէս ոճը չեն բաղդատելի սովորական գիտական բացարարութեան (exposition) ոչ այ գեղագիտական ստեղծագործութեան: Կը կարդաք Քիրքէկարդը իրը թէ ուզէիք լողաւ մակընթացութեան մը ժամանակ: գուռ կ'ընկըլմիք ամբողջապէս ոգեպաշտութեան արտակարդ հոսանքի մը մէջ որ երրեկից ըւլլայ ցայտած իմաստասէրի մը միտքէն:

Քիրքէկարդ սկսաւ իր օրագիրը 1834ին երբ 21 տարեկան էր: Թէև ոչինչ այնքան իրաւ է որքան իր հաւաստումը թէ և Ամէն ոք հիմնականին մէջ է ան ինչ որ էր տասը տարեկանին, զարմանալի է սակայն տեսնել թէ ինչ ապահովութեամբ ան գտած էր ինքինքը, վճռած իր անձնաւորութեան նկարագիրը, և ընթացքը իր հակասագիրին: Ունչ է հշմարտութիւնը եթէ ոչ ապրիլ գաղափարի մը համարս կ'ըսէ ան: «Ամբողջապէս կատարեալ մարդկային կեանք մը վարելու համար», ան կ'զգայ անհրաժեշտութիւնը խարսխելու իր մտածման զարգացումը գրանի մը վրայ որ կ'անի միասին: կեանքին խորագոյն արմատներու հետ որոնցմով, այսպէս ըսելու համար, ևս կը պատուաստուիմ աստուածայինն վրայ:

«Ուրախութեամբ և ներքին կորովայի է որ ես կը դիտեմ այն մեծ մարդերը որոնք այսպէս գտած են թանկագին քարը որու սիրոյն անսնք կը վաճառեն ամէն բան. իրենց կեանքն իսկ հոգ չէ թէ զանոնք տեսնեմ կեանքին ստիպման տակ խառ-

նուած և անվարան առաջ ընթացող իրենց համար գծուած ճամբուն վրայ և կամ գտնիմ զանոնք պողոսաներէն հեռու, իրենք իրենց մէջ ինքնասոյզ, ու իրենց աղջիւ նպատակին սպասարկու։ Նոյնիսկ յարգանքով կը նայիմ իրենց սիստմերուն որոնք այնքան մօտիկը կը պատկիռ անոնց։ Մարդուն սա աստուածական կողմն է իր ներքին գործնէութիւնն է որ կը նըշանակէ ամէն ինչ և ոչ թէ տեղեկութեանց զանգուածը, վասնզի այս տեղեկութիւնները պիտի գան և այն ատեն այց ամրոց զիտութիւնը պիտի չըլլայ բախտովի հաւաքում մը, կամ մանրամասնութեանց յաջորդութիւն մը, առանց գրութեան և և հանգոյցի ևս ձգտեր եմ նման կեղծոնի մը համարու։

Միայն հասկնալով թէ Քիրքէկարդ սա զիուականութեամբ, սկսած է կեղուն մը գտնելու, որեւէ բանէ տառաջ ինքինքը ճանչնալու, ու այսպէս տեսնելու իր համրան կեանքին մէջէն, մենք կը հասկնանք իր ասպարէզին երկու վճռական վայրինաները, — մերժումը ամուսնութեան և խըզումը պաշտօնական եկեղեցիէն։ Անմիջապէս որ նշանուեցաւ Անէժինա Օլուէնի հետ, հասկցաւ որ սիսալ արարք մը ըրած էր։ Մտածեց շատ միջոցներ, այս դժբախտութեանէն խուսափելու, նոյնիսկ ինքնապահութեամբ, բայց որոշեց գօհանալ ինքինքը նուաստացնելով։ Այնպէս վարուեցաւ, իրը թէ ըլլար, անենգ, գաւաճանո անոր (նշանածին իրեն համար սէրը սպաննելու առաջարութեամբ)։ Իր արարքը պատճանեց անձուկ, ցասում, խոռվզ, և լիսպէս չհասկցուեցաւ մինչև իր օրագրին հրատարակութիւնը։ Բայց նոյնիսկ այս խոստովանութեան օգնութեամբ, հարկ է համակրութեան որոշ ճիշ մը և թերեւ յարջնութիւնն (ալլունէ) իր շարժառիթները գնահատելու համար։ «Առսկալի տառապանքի շրջան մըն էր, — ըլլալ այսքան անգութ ու նոյն ատեն սիրել այնքան որքան ես կ'ընէի։ Ան վագրուէիի որպէս պայքարեցաւ։ Եթէ ես չըլլայի հաւաքացաւ ցածրացաւ մըն էր, առաջարար անառաջաւած էր այսքան մըն էր, առաջարար անառաջաւած էր այսքան մըն էր, առաջ այնքան ալ սմսենուկ, աղքատ երը կը զրադի ընտրեալին կամ խոր հաւատին երջանկութեամբ։ Իր երկրին բողոքական եկեղեցին, այսպէսով, յաճախագոյն ու չարաշուր հարուածներ կը ստանայ իրմէ։ Բայց կաթոլիկութիւնն ալ չէ խնայուած։ Միևնույն ատեն Քիրքէկարդի փաստերը քիչ անզամ կը զիմնեն սկեպտութեան կամ չկիտականութեան (անապարհիզմ)։ Քիրքէկարդի հարազատ ներանութիւնը կիրք մըն է որ կը թափանցէ, կ'անցնի անզին կրօնական բոլոր հաւաքական ձևերէն։ Աստուծոյ հետ դէմ առ դէմ հանցումի մը համար։

Այդ սէրը զայն պարտագրեց այնքան իրըս տամբիր ճնշապալութիւն մը որբան սուրբ բերունը. ու արգարե, այս բռպէէն, Քիրքէկարդի կեանքիքը, ամէն կողմով սուրբի կեանքն էր։ Թերեւս մեր օքրու ամենէն իրական սուրբն է ան։

Նոյն այս խորութիւնը, ամբողջական ութիւնը սգեկան փորձառութիւն՝ անխուսափելի կերպով զինքը վէճի պիտի բերեր կազմակերպուած եկեղեցիին, կամ՝ քրիստոնէութեան հետո։ Իր յարձակումը գտանցաւ ու եղաւ բացէ ի բաց, գէպի վերջը իր կեանքին, և ճշմարտութեան որոշ բաժին կայ այն թելայրանքին մէջ թէ այդ յարձակումը ազատազրութեան — հոգերանական միջոց մըն էր հօրինական խստութենէն, ոճիրի զգացումով մը գերազգրառուած հօր մը մոլեռանգութիւնէն։ Քիստանէութեան վրան վրայ իր քննազատութիւնը կը շարունակուի Երազրի ամբողջ ընթացքովը և չի սահմանափակուիր միայն եկեղեցիին։ Զայն կը գտնենք, օրինակի համար, զեռ 1835ին, պայքարի մէջ ընդգէմ քրիստոնէական երեւակայութեան յորդութեան, երբ այց երեւակայութիւնը կը զրադի յաւետնական տառապանքով կամ չարշարանքով այնքան յրդ, բայց այնքան ալ սմսենուկ, աղքատ երը կը զրադի ընտրեալին կամ խոր հաւատին երջանկութեամբ։ Իր երկրին բողոքական եկեղեցին, այսպէսով, յաճախագոյն ու չարաշուր հարուածներ կը ստանայ իրմէ։ Բայց կաթոլիկութիւնն ալ չէ խնայուած։ Միևնույն ատեն Քիրքէկարդի փաստերը քիչ անզամ կը զիմնեն սկեպտութեան կամ չկիտականութեան (անապարհիզմ)։ Քիրքէկարդի հարազատ ներանութիւնը կիրք մըն է որ կը թափանցէ, կ'անցնի անզին կրօնական բոլոր հաւաքական ձևերէն։ Աստուծոյ հետ դէմ առ դէմ հանցումի մը համար։

Միայն պիտի ըլլար այն տպաւորութիւնը առաջ առ թէ Երազրիները միայն ու միայն կը զրադին Քիրքէկարդի կրօնական գարզացումով։ Ան հապէս բանասեղծ մըն էր — մամանիթիք շարժումնին մէկ զաւակը — ու կը վերուծէ կեանքի ամէն երես խորութեամբ, հեղնութեամբ, յաճախ քնարական զգացողութեամբ։ Այդ Երազրութիւնները բաղդատուեցան Ս. Գոստինոսի Խոսովանութիւններուն, բասգալի Խորիբ-

դպօւրի հնեւուն և նկրմանի Զատազովաւ-
կաննեւուն։ Առնոք այս մեծ զիրքերէն ու-
նին քանի մը յատկանիշներ, ու քիչ մըն
ալ աւելին։ սանկ քիչ մը բան, աւելի
մօտիկ նիշէին, քան ուրիշ ունէ մէկը խում-
բին, թէն Բասգալը շատ մօտ է։ Բայց
երեք ողբաներէն որոնց մէջ բաժնած է
ան գոյութիւնը — գեղագիտական, բարո-
յական, կրօնական ոլորտները — միայն
նիշէն է որ կը մրցի, իրեն գեղագիտակա-
նին նշանակութիւնը հասկնալու մարզին
վրայ։

Թէսուր Հէքէր, Դանիական այս իմաս-
տասէրին վրայ իր ուսումնասիրութեան մէջ,
յորդուաս կը խօսի որ Քիրքէկարդի գործը
այնքան բարդ է որ՝ Ընթեցողներու սա-
երեք պասակարգերը իրարմէ անկախ կրնան
իրենք զիրենք զբաղեցնել անոր մէջ,
ստուածաբանը, իմաստասէրը և քննա-
գատը։ Կարելի է որ Քիրքէկարգ ինք պիտի
չսիրէր նման բաժանում մը։ Հէկէլի մաս-
սին իր քննադատութիւնը կրմական է, բ-
րայց Հէկէլի մէջ ոչինչ կը թուի իրեն այն-
քան թիւր, որքան անոր շրջափոխական
կամ պատմական զանազանութիւնը ընդ-
մէջ կրօնական և բանավարական կարո-
ղութեանց։ Քիրքէկարդի համար ամբողջ
յարզը կ'ընդգրկէ երեք կարողութիւնները
իրենց լրիւ ուժգնութեան, ուժին մէջ։ և
իմաստասիրութեան էն իրաւ առարկան,
նիւթը՝ այդ կարողութիւնները հաշտեցնել,
միակ համագրումի մը մէջ միաւորել։
Քիրքէկարդի գործը աւելի յարմար պիտի
ըլլար նկատել բողոք ընդդէմ անելին (cul de sac) առարկայական ծանօթութեան։
Դասախոս Սզինսըն որուն պարտական ենք
իմաստափական հատուածնեւէն թարգմա-
նութիւն մը կը գրէ

«Իր պարագային մէջ, մտածման մեծ
հաճարի մը ամբողջ կորովը կը տարածուի,
կը վասնուի պարզեցումին ոգեկան ար-
քայութեան, որ արքայութիւնն է ոգիին։
Հմաւ ունի գոյութիւն դպրոց մը խորհող-
ներու որոնց կրմական սկզբունքն է սուր
անջատում մը թիւազրել ընդմէջ «տրամա-
րանական» և զգացական իմաստին։ վեր-
ջնին մերժելով ամէն ստուգեիկութիւնն,
ու ճիշգ ասով՝ ամէն իրական ճշմարտու-
թիւն կամ սխալ։ Քիրքէկարդի զբականու-
թիւնը շատ լաւ փաստ մը չէ այս տեսու-

կէտին գէմ որ իմաստասիրական սկզբուն-
քի մը կը բարձրացնէ հասարակ նախապա-
շարում մը, յուզականը անյարիբին և կա-
մայականին հետ նոյնացընող, որքան է
ապացուցում մը անոր սիալականութեան,
արդիւնք՝ տրամաբանօրէն, իմացողաբար
քննադատութեան գրութեան մը (արժեւոր-
ման)։

Ոգեպաշտութեան տիալիկիտիը բառերով
կը խաղայ Քիրքէկարդի իմաստասիրութիւնը
նկարագրելով եթէ չըմբռնէ թէ նման ի-
մաստասիրութեան մը հետ, մէջ, ան, Քիր-
քէկարդ իրագաշտ մըն է և ոչ իտէպաշտ։
Ան կը խզուի եւրոպական իմաստասիրու-
թեան հետ վասնզի կը փափաքէր սերթար
իրերէն վեր անձն՝ անձին, և ոչ թէ իրե-
րէն վեր անձն՝ իրերուն։ Լինելութեան
և անձին երկուութեան վրայ իր խորհրդա-
ծութիւնն էր որ զինքը բերաւ Աստուծոյ
գոյութեան սպացուցումն, ինչպէս ինօ-
պուածներուն մէջ կը տեսնենք Կարելի չէ
համառօտակի բացատրել մասնակի ստու-
գութիւնը կամ փոփոխութիւնը զոր Քիր-
քէկարդ կ'անուանէ Վարկեանը կամ Բա-
ցարձակ Յարտակարծիք (The Moment or the
Absolute Paradox) ոչ ալ տիալէկտիք մե-
թօսը որ իրեն բռնազրեց ճանաչողութիւնը
կամ ընկալչութիւնը՝ Աստուծոյ։ Բաւ է
նօթել որ լայնօրէն տարակարծիք քրիս-
տոնաներ կը միանան գովելու համար այս
սպացուցումին գեղեցկութիւնը և ընդու-
նելիութիւնը Քիրքէկարդ, արդի որևէ ի-
մաստասէրէ մը աւելի խոր կերպով թա-
փանցումը ըրած է քրիստոնէական խոր-
ուրդին սրտին։ Բայց յետո՞յ՝ եթէ ընդու-
նելու ըլլանք Քիրքէկարդի վերջն գործերը
իրեկ իր զախճանական պատգամը, այս
պատգամը պիտի նշանակէր դաստապատու-
թիւններ կազմակերպել քրիստոնէութեան։
«Պաշտօնականութիւնը անհաշտելի է քրիս-
տոնէութեան հետո», — այս էր իր վերջին
պատգամը։ և այլիքը մտածել պիտի ներ-
ուի միայն ընդունելով որ իր վերջին գոր-
ծերը կը ներկայացնեն ամբողջական ախ-
տավարակ անկամ մը իր ուժերուն մէջ։
Դասախոս Հէքէր, կաթոլիկ մը, կ'ընէ այս
հաւասառաւմ։ Դասախոս Սիւլինսըն որ միա-
պաշտ մըն է (unitarian) Էմբրաչըն յիշատա-
կելու իր եղանակովը, ուժգնորէն կը հա-
կառակի այս տեսակէտին։ Բայց Քիրքէ-

ԲԱՆԱՀՄԱՐԾԿԱՆ

ՀՐԻՓՄԻՄԷ ԵՒ ԳԱՅԻԱՆԷ ԿՈՅՍՄԵՐ ՍՊԱՆԻՈՑ ՄԷԶ

Դիոգինանոս կառավարիչը ձերբակաւ լել կուտայ երկու քրիստոնեաները ու զանոնք կը դրէ Եւզի՞ւ ուր կը բանատրկուին։ Ձիբնենք մոլիք մը վրայ փարածելիք և երկար մանկիներով յօշոտել տալէ յետոյ, զանոնք կ'ենթարէց շատ աւելի անսովոր չարչարանքի մը։ Ժիւսդա կը մեռնի բանատին մէջ ու կառավարիչը մարմինը խորունկ հորի (ոյ ալլիսիմ բնւես) մը մէջ նետել կուտայ, բայց քաղաքին Սարբնոս եպիսկոպոսը կը հանէ հորէն, պատուով թաղելու։ համար կոյսին աճինները, Դակինը Խուժինան ալ թուպամահ կ'ընէ միւնոյն բանատին մէջ ու մարմինը կ'այրուի ամփիթատրոնին մէջ, բնականաբար հեթանոս բազմութեանց ներկայութեան, բայց Սարբնոս եպիսկոպոս միւնոյն զգացումով կը վերցունք անոր ալ աճինները ու կամփոփէ Ժիւսդային աճիններուն քով։

Ագաթանգեղոս (էջ 151) ընդարձակօրէն կը պատմէ ոք երր երանելին Հարփոմիմէ իր աղօթքը կ'աւարտէր, նոյն զիշերն իսկ եւկան շատով հոն հասան թագաւորին իշխանները, ու իրենց հետ ալ զահճապետը իր գահիններով և իրենց առջեւ վառուած ջահեր։ Անոնք մօտեցան ու շուտ մը ձեռ-

կարդ կը մնայ խորունկ, առեղծուածային, անվախճանօրէն նշանակալից։ Ան ինք գըրեց իր տապանագիրը

«Դատը որուն ծառայեց, քրիստոնէութիւնն էր, ու իր կեսանքը՝ մանկութենէն՝ սքանչելիօրէն յարմարած էր սա զախճանին։ Ան յալողեցաւ խորհրդածութեան տարազներու մէջ փոխադրել քրիստոնէութիւնը միակտոր և ամբողջ։ Իր սրտին մաքրութիւնը միակ նպատակ մը ունենալն էր։»

HERBERT READ

(Վերը)

քերը ետեւ կապեցին ու կ'ուզէին լեզուն կորեւ։ Խոկ ան իր կամքովը բերանը բանալով, լեզուն հանելով կ'երկարէր։ Այս գրուազը չկայ Սպանիականին մէջ, ոչ ալ զրան գտնուած պատուատուն հագուստաներէն միրկացուիլ, բայց Ազգաթանգեղոսի յաշորգ տաղերը, հոգ չէ թէ սեղմ ձեռով, գրեթէ նոյնութեամբ կայ Սպանիականին մէջ։ Ազգաթանգեղոս կը պատմէ որ գահինները գետնին մէջ չորս ցից կը զարնեն, երկու քուագրուն և երկու քուագրուն միջն ու կը պրկենին ու միջնէն առաւաս հրավառ ջահերով կ'այրէին ու կը խորովէին մարմինը։ Սպանիական բնագիրը անսամփոր կոչած չարչարանքով հաւանաբար կ'ակնարիէ կրաքը վառաւելուն և կամ կ'ակնարէց և քարինս վարեցին ընդ գուն նորաւ, և ի վայր վայըեցին զաղիսն նորաւ։ Եւ մինչդեռ եւս կայր կենդանի՝ փորեցին զալս երանելույն։

Քայլանէ Սպանիական աւանդութեամբ թոպամահ կ'ըլլայ բանատին մէջ, մինչգեռ մեր ազգային պատմութեան մէջ զահճապետը ըլթայ կը զարնէ անոր ձեռքերուն ու Վաղարշապատի հարաւային գուռնէն կը հանէ զէպի Մեծամօրի կամուրջը տանող արքունի պաղսան, հոն՝ ուր մահապարտները կը սպաննուէին և Ան միջնդեռ Հորիստմէի համար պատրաստուած նման չորս ցիցերը կը վարսէն ու այդ ողորմելի տեսարանին առջև Քայլանէ իր բրդին առթքը կ'արտասանէր, կը մօսենան զահինները, կը մերկացնեն երանելուն և չորս ցիցերու մէջ մարմինը կը պրկեն և հուսկ յետոյ քարերով աղիքները որովայնէն գուրս կը թափեն ու սուրով գլուխը կը բաժնեն մարմինէն։

Սպանիականի մէջ «Մարիանեան լեռներ» Ագաթանգեղոսի Մեծամօրի բլուրն է։ Պատմութեան ընթացքը հայերէն ընդարձակ և սպանիական շատ համառօտ բընագիրներուն մէջ բացարձակակապէց նոյնն է։ Կարելի էր որ սպանիականն ալ նոյն քան ընդարձակ ըլլար՝ եթէ երկու սրբուհներուն կ'այրաբանթիւնը շատ ուշ գարերու մէջ դուռը ներմուծուած չըլլար իրենց ազգային-եկեղեցական պատմութեան մէջ։ Այս կրկին զկայաբանութեանց թատերաբեմը հայկական մէջ Վաղարշապատն է ու ըստ պանիականի մէջ՝ Սկվիլը, երկու ալ ժամանակի մայրաքաղաքներ։

Սպանիական վկայարանութեան և անդաման աւանդութեան մէջ Սեվիլի հպիսկոպոս Սարբիանոսն է որ կը վերցնէ բարեպահութեամբ երկու վկայուկներուն նըլլիսարներու ու կը թաղէ յարգի վկայարանի մը մէջ։ Մեր ազգային հաստատուն պատմութեան մէջ Ս. Գրիգոր Լուսաւորիչն է որ Վազուշապատի մէջ կը ժողովէ ու կ'ամփոփէ սրբուկներուն մարմինները և իրենց խսկանական Վկայարանութեան և եւրոպայի ժամանական վանքն իսկ լիւալ էին նոցաւ։

Franz Cumont, իր հետազոտութեանց արդիւնքով (*), կը ջանայ հաստատել որ ըԱպանիական Վկայարանութեան և եւրոպայի ժամանական վանքն իրարմէ լաւ քիչ տարբերութեամբ յիշատակուած ժիւսպա և մուֆինա կոյսերու նահատակութեան զըրսազը, յար եւ նման Քայիսանէ և Հոփիսիմէ կոյսերու վկայարանութեան, մտած է Առուրիային։ «Առուրիացիք, կ'ըսէ, միշտ ճանչուած են իրք անուանի վաճառականներ, և ինչպէս այսօր անցեալին մէջ ալ անոնք առեւտրական նպատակով խմբովին ճամբորդած են հեռաւոր երկիններ։ Հոռովմէական կայսրութեան առաջին գարերուն, լատին երկիրներու մէջ, արեւելքցի այս վաճառականներան տնտեսական, արուեստական և կրօնական ապդեցութիւնը շատ մէծ եղած է ու շարունակուած։ Նոյնիսկ բարբարոսներու արշաւանքէն յետոյ Բազմաթիւ վկայութիւններ կը հաստատեն Կոլուայի մէջ սեմական այս գաղութներուն զօրութիւնը (**). Սպանիա՝ որուն Փիւնիկից էին նաւորդները կայսրութեան շրջանց իրենց յաջորդներուն ցոյց տուած էին ծովային ճանապարհ՝ աչքէ չհեռացուց այս յանդուզն առեւտրականները։ Սպանիայէն յաջորդաբար գտնուած յունաբէն, արձանագրութիւններ կերպով մը կը մատնանշեն և նաստատուելու համար իրենց ցոյց տրուած ուզին։ Սպանիոյ ամենէն հարուստ մթերանոցը եղող կարթագինէր (Carthago

Nova) արեւելիսան կողմը գտնուող Բալոս հրուանդանի ջուրերէն դուրս հանուեցան երեսունի չափ կապարէ խարիսխներ՝ որոնց մէկ քանիններուն վրայ փորագրուած էին լատին նաւուղիլիններու անունները, իսկ երկու հատին վրայ ալ կը կարգացուէրն երկու չաստուածներու անունները՝ Քասիոս Զեսի և Սալոնդա Ափրիդիտէի։ Հելենաց աց Սուրբացիններու մեծագոյն չաստուածունին կը տեսնենք Բերիական Սելեսիոյ մօսից պաշտուած չաստուծոյ հետ և շատ հաւաճական է որ առեւտրական և զինուուրական այսուուրական են կող ծովայինները կորսնցուցած էին կապարէ այդ խարիսխները (ancete)։

«Առեւի արեւմուտք գտնուող Մալտական՝ որ մեծ քանակութեամբ աղած ձաւկ և իր շրջակայիր հանքերուն մետաղները կ'արտածէր (Օւերբն, Գ. 4, 2), Սուրբաց վաճառականներու ընկերակցութեան մը կերտոնն էր, ուր հաւաքուած կը տեսնենք նաև Ասիացի այլ վաճառականներ։ Արեւելքի հետ Մալտակայի ունեցած նաւային յարաբերութիւնները շատ հաւաճական է որ կը հասնին փիւնիկեան շրջանին։ Սորաբոն կը յիշէ որ այս քաղաքը մնացած էր։

«Սիրիա լեռներու մէջէն Մալտական ուղիղ ճանապարհով մը կը կապուէր Բետեկայի մայրաքաղաք Պորտովայի (Corduba), բայց տարակոյս չկայ որ այս հաստատ գաւառը մտնելու համար Արեւելքի վաճառականները պիտի նախընտրէին իրենց թեթևաշարժ նաւակներով մտնել կուտասելքի վեցիր գետը (Baetis)։ ուր սակայն նաւարկութիւններ գժւաւած էր։ Վերջին Պորտովային գտնուեցաւ սեմական զանազան չաստուածութեանց ուղղեալ յաւարէն ձօն մը՝ որոնց կարգին ամենայն վստահութեամբ կը կարգացուէրն էլակապալի։ և Ալլաթի անունները, ու այս սասակին բնակութիւնն ալ խռոնուրդ մը կը ներկայացնէր արեւելեան եղեղերու, ինչ որ կը հաստատէ լատին արձանագրութեանց յատուկ անուններու ցանկը (onomastique)։

ԱՐՏԱԽԱՉԴԻ ԱՐՔԵՊՈՂԱԿՈՂՈՍ

(*) Les Syriens en Espagne et les Adonies à Séville; "Syria," 1927. էջ 330 - 341.

(**) Franz Cumont: Religiones orientales (notes 4 SS.)

Solari: Annali delle Università Toscane, N. S. 1. 6. 1916.

Fidel Fita: Bolgtn de la real Academia de la Historia, XLVIII; 1906.

(Վերջը յաջորդուի)

ՆՇԽԱՐՔԻ ՆԱԽԱՆԵԼՑ

ՊԱՐԱԿԱՆՈՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ

Ս. Արույոյ թի 503 ընթիր գրչազիր Շարականցին պարտեակած պարականն շարականներէն փոխ մը եւս կու տամբ ստրեւ, որոց սպազրութեան ցարդ չենք հանդիպած:

1. Կանոն Ռւբեուգդ Աւուր Մննդեան.— ալոյս ի Շուսոյի երեք պատկերներէն վերջ կայ չորրորդ մըն ալ, վեց տուներէ բաղկացած, մի ջուր երթալն ասաւ հրահան գով (Թ. 34 բ-35):

Յորժամ եկըն Յիսուս մըկըրտիկ ի Յօրդանան ի Յովհաննէ, տեսական ընութեամբ մարմնով զոր ի մէջն էաւ, նորոգել զԱգամ վերըստին ի փառու: Զարհուրեալ Կարապետին երկիւղիւ հայցէր պաշտառէի, Տէր ինձ պարտ է ի քէն մըկըրտիկ, բարձող յանցանաց փրկիչ աշխարհի:

Բացան դրունք երկնից, մեծապայծառ տօնիս պարզեօք, եղաք ժառանգորդք անմահից կենացն, մտեալ բերկրեցաք ի վերին սիովն:

Իշխալ հոգուոյն սրբոյ մարմնատեսակ կերպիւ աղաւնու, և հանգէէր ի վերայ գագաթան փրկին, օծեալ սրբութեամբ իւղով օրինութեամբ:

Ի վերուստ վըկայեալ վերայընչէր բարբառ հայրական, ասէ դայ է իմ որդի ընարեալ սիրելի ընդ որ հաճեցայ:

Երախսմբեալ բազմութիւն դօրաց երկնաւորաց, վայր իշեալ ի պատիւ վերըստին ծննդեանն ահիւ պատմէին զծնեալն զՔիստու:

2.— Մեծացուցէներու կարգին դըրւած է հետեւայն ալ, բայց սակայն աւելի հաւանական է որ ըլլայ խնկարկութեան շարական մը, վասնի լուսանցքին վրայ չունի նշանակուած մ զիրը, որ դրուած է բոլոր մեծացուցէներու առջե առկասարակ: Ասէք զատ իրմէ առաջ եկող ԱՄըշտածուի ինկոյնա, և իրեն յաջորդող աՅայս յարկ նուիրանաց, առաջինը պարականոն իսկ երկրորդը հանրած անօթ, շարականները, երկուքն ալ խնկարկութեան շարականներ

են: Ռւստի կրնանք հետեւցնել թէ, այս ալ խնկարկութեան պահուն երգուելիք շարական մըն է (Գկ):

Դաւանիմք զեկիւղիդ Աստուած մեզ ի փըրկութիւն, հաշտեցուցանել զարարածու ընդ հօրսդ վերնոց, զի զոնդիդ առաքեցցես մաքրել ըլլմէկ ի մեղաց մերոց, վասն որոյ և մեք քիզ երկըրպագեմք որ էակիցց ես հօր և հոգւոյն: Հացըդ իննաց անմահութեան եկեալ ի բաշխումն, որ կերակրէիր զինն իսրայէկու երկնային սուրբ մանանայիւն:

Հայցեմք ի քէն տալ նոր իսրայէլիս ի կենաց հացէդ: վասն՝ որոյ: :

Զմայրըն լուսոյդ տա քեզ ունիմք բարեխօս, զի ըզխոստացեալ պարզեւոյն քո մեզ ընձեռնեցնոց, և ըզպաշտօնեայ միածնիդ և մօր քո քեզ յարակցեցնոց, վասն որոյ և մեք վերագոչեցուք մօր քո և քեզ փառըք յաւիտեան:

3.— Կանովն Մրբոյն Գրիգորի Լուսուրչին: — Ս. Լուսաւորչի յատուկ «Ով երջանիկ» և Աւրմատ ճշմարիտ շարականներէն վերջ ձեռագիր ունի հետանեալ ըստեղին (Դկ), սա խորագիր ծանօթութեամբ: «Աղցացն ասա, աւրինակ չկայր որ ի տեղն էի գրելու: Ապա կը յաջորդէ ծանօթ հարցը «Որ առաքեցերու Շարական» 10 տաւն է, որոնց սկզբնատառերը կը կազմեն Գրիգոր և մեծ (Թ. 224): Սոյն շարականը ուշագրաւ է իր պարունակած բազմաթիւ բարդ բառերով, որոնցմէ շատեր չեն գանուիր Հայկազեան բառզիքքի մէջ: Ինչպէս, Բամաշարժ, ստուերակայ, ըըրափայլակ, լուսափայլակ, արտակ, նսեմազիր, գեռաբռուսեալ, կայսերապետ և հաւաշարեալ:

Գահապետ իմն ահաւոր, յանմահարար գետոյն ըզկինեալ նոր արեգակն, Գրիգորինա լուսաւորչի Հայաստանեայց, առաքեալ անուն յառաքելոյն Թաղէսոփ ը նոր առաքեալ, յանմահութիւն կուել զՀայաստան:

Բամապետ լոյս և ծագումն, նովի բարի քաջ և յաղթող վըկայ բանին, գաւանող զճառագայթեալ երբեակ լուսոյն, հընգետասան ամ ստուերակայիւն որպետքեցար ը միշտ կենցանոյն, յանմահութիւն:

ի յարփենից յադին գրախտին, ի վերանախամ ծաւալմանէն ծագումն անձառ, հրավիայիլ ասուց լուսափայլակ տարփութիւն արտակ. ջահավայլ լին աշտանակի ծագմամբ ը նոր Յովհաննէս, յանմանութիւն. .

Գերապանծ խորան խորոց, խորհրդական խորհուրդն յայտնեալ եկեղեցւոյ, նրանմադիր հուրն որ ցողայ մինչև յերկինս, կայծակնափայլ զեւարուսեալ ծաղկի հաւատոյ, յանմանութիւն. .

Ունել ունէր լոյսն անպատճեմ, զանցսուուեր ծագումն հրավայլակ ճաւագայթեալ, զկուսածին լուսոյ ծագումն արարչական, Աստուած անեղ գոչել ի Հայաստան պաղատան արքունի, յանմանութիւն. .

Բամաջարժ կայսերապետն զերնապարգե թագին օծմամբ արժանացիալ, սըտրազիրոս [Տըրդատիրոս յ] յառաջընթաց բարձող լուսոյն զերնատուողին ընդայցաւ ը մեծ թագաւորն, նախասկիցըն ծաղկի հաւատոյ:

Երբեմն ի Հարս շարժեալ անշարժն, յորդեզրական հրաւիրանաւն երանելիին, զկիրդորիս կացուցէք աթոռոյ ի մոյ հոգուապետ, նոր յօրհնութիւն ի հրոնութիւնէ մեռելութեան ը նոր Մովսէսին որ է Պետրոս և նոր է Պալոսու:

Մեծ և ահեղ և սքանչելի զարմանահրաշ խորհուրդս ի մեղ ճառագայթեալ, քանզի բոցս արտափայլեաց ի սփիւռ էից, զարդուրեցան իմանալեացըն զօրս անմահ զւրաբթնոցն, տեսանելով զքեղ ի հանդսի:

Մռատօնակ փառօք փայլեալ, արքայ և տէր և քահանայ զերապատուեալ, արփ և ջահ և լի լուսին ընթացս երկնից, համաշարժեալ նզիային ենովփատ ը մեծ հայրապետն, զերնական շնորհաց:

Մափըս ծափի հարեալ Սիոնին, ընդ երկնային հոյլս անմարմնոց մաքուր սեռիցն, հրաւիրելով երկուցս ի մի եղանութիւն, յանդրանկածին ելեալ կայան յերանաւէտ լոյսն անստուեր, նոր իսրայէլ կոչել զ Հայաստան:

4.— Կանովն Երկրորդ Աւուր [Խաչի].— Զօրութիւն Սուրբ Խաչին և ամ ստունգանենց օրնութեան շարականներէն յետոյ Ալյոր ընդ ամպս Հարցը կը յաջորդէ, որուն

ներքե իրեւ Մեծացուցէ զրուած է հետեւեալ Դջ շարականը (Թ. 247թ). Այս շարականին առաջին երեք տուները կը զտնուին Ամասունիի հրատարակութեան մէջ (էջ 2), իրեւ թ. պատկեր Յավակիմայ և Աննայի Օրնութեան:

Աշխատեալ հօրն ենովքայ անախտ ծընունդ անեղծական կենաց գրաւական առիթ յօւսոյ անմահութեան, գոհութեամբ երկով լզգեզ ըմբշտ օրհնարաննեցուք:

Կինաց փայտ փըրկաւէտ ասպարնջական ապգաց կենդանեաց, ծագման ծիածան նշան ուխտին խաղաղութեան, գոհութեամբ. .

Նահապետին Արքահամու մայր հաւատոյ լեառն կենետեաց, կաթին և մեղուաղիրիւ շնորհաց անհատարար, գոհութեամբ. .

Նախնոյն Խորայէլի խորին խորհուրդ անուշ յնադրութիւն, սանդուղինք երկնաբարձ տուն Աստուծոյ արժանաւոր, գոհութեամբ. .

5.— Կանովն Երրորդ Աւուր Սրբայ Խաչին Վերացման յերկինս.— «Ախան կենաց արարած և Ար յաթոռ փառաց պատկերներէն վերջ կայ հետեալ նոր շարականը նոյն Բայ ձայնով (Թ. 248թ):

Համապայծառ և հրաշալի քառակերպեան գրոշմըն լուսոյ, աղիւսանըման ակըն պատուական և զընդածե, էականին եղեր աթոռ, քեզ երկըրպագելք փայտ կենաց բարձող աստուածային մարմնոյն և պարծանք ազգի մարդկան:

Որում երկինք երկնից ոչ բաւէին խորք անզընդոց սարսեալ դողալին, արեգակն խաւարեալ ի խաչելութեանըն տեառն, և լուսինըն մըրթացեալ յինքն ընկալեալ ըզլոյսն անըստուեր; քեզ. .

Անյարմարելի գտար ի մարար և բարձրացար ի Գողգոթայ, խաչաշունչ տաղաւոր, ըզգեզ մարգարէն յառաջ գուշակեաց եօթնարփեան շնորհաց հոգւոյն ընդունաբան ով սուրբ քտաաթե, քեզ. .

6.— Կանովն Հինգերգ Աւուրն.— «Անպատճեմ կառք», «Ընդ երեւում քո» և պատճեմ կառք, «Ընդ երեւում քո» և պատճեմ կառք» ամսոթ շարականներէն «Ար համագոյդ» ծանօթ շարականներէն յետոյ Զեռագիրս ունի սա տողը. Աշարցն ընդունաբան պատկեր քտաաթե, թէ կազմականին ասա իր սարաւքն, թէ կա-

մես զգրածս ողորմին. Այս Ռդորմեան կը գտնուի Ս. Վրդ. Ամատունիի հրատարակութեան մէջ (էջ 124), ինչպէս նաև յաջորդ Տէր Տերկնիցը ուր զիսաչ քո շնորհեցիր, իսկ հետեւալ Դջ Մանկունքը նորէ:

* Այս և ապաւէն հետուր ըկխաչ քո մեղ Քրիստոս, կինք հաստատութեան և պարծանք սուրբ եկեղեցւոյ, վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո խաչելութեամբ:

Որ բեւեռեցար ի խոչին վասըն յանցանաց նախաստիզծին, և անապական արեամբք քո լուսարորհցեր Պատգառքուց մարգան, վասն որոյ:

Հիացան զօրքք վերինք յորժամ տեսնին ըզտէրգի ի խաչին, արեգականեն նըսեմացեալ և վարագոյր տաճարին ընդ մէջ հերձեալ, վասն որոյ:

7.— Կանովն Վեցերորդ Աւուրեն. — «Անապական սուրբ ըզտաչն» և «Այսօր զենար և այլն ծանօթ շարականներէն վերջ հետեւալը կայ իրեք Մանկունք (թշ):

Երկրորդ Աղամ էր բազմեալ ի քառաթեև սուրբ խաչին, բաշխող եղեւ աշխարհի աստղածային պարզեացն, ընդ անմարմուցն զատուց նմա երկիր պագանեմք, ի արքախոց ի կողէն արւաւ մեզ բաժակ վրբութեան, փայտ պատուհասի եղեւ մեզ զէն յաղթող ընդգէմ աներւոյթ թշնամիւոյն, ընդ ան:

Հաղորդեցան արարածք հեղման արեան և մարմոյն, և փոխառեալ ի կենաց փայտէն յաղազս անիծիցն Աղամ մեայ, ընդ ան:

Օտրենից երեալ նշան զալոյ Միանին, յորժամ եկենցէ փառօք Զօր ընդ ամպս երկնից բազմութեամբ, ընդ ան:

8.— Կանովն Համաւրեն Մարտիրոսաց. — Հետեւալը նոր Տէր Տերկնից մըն է Թէ ձայնի վրայ (թ. 264):

Հրաշափառ նընութեամբ պատերազմեալք ընդգէմ թշնամոյն, և արիարար վառեալք զինու Սուրբ Հոգույն յաղթեցէք անօրինացն, ով սուրբ Վեհայք ըզձեղ ունիմըք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:

Անտանելի չարչարանացն եղէք վրկայք ճշշմառութեան, և խաչակից եղէք Որդոյն Աստուծոյ, ըզբաժակ մահուարիք ուրախութեամբ, ով սուրբ:

Յաղթանակ համբերութեամբ կատարեացէք զընթացը ձեր, և փոխեցայք յերկրայնոց ի յերկինս, ընկալայք ի Քրիստոսէ ըզպըսակս անապական, ով սուրբ:

Արդ եկայք հաւատացեալք կատարեաց ցուք ըզիշատակ սրբոց վըկայիցն, զի ի ձեռնըն սոցաբացցի մեզ գուռն ողորման անելով միշտ բարեխօս առ տէր վասն անձանց մերոց:

9.— Կանովն Արբոյն Անտոնի Անապատաւոքի. — Այս կանոնին ներքեւ իրեք Համբարձի կայ հետեւալ շարականը, երկու պատկեր (թ. 2):

Որ զանարմուցն ի մարմի տըպաւուրից ի հանոնիւոյն ի հարըս սըրբոյն Պաւեայ, այսօր տօնեմք ըզիշատակ ճրգաւորիք քո, ով աչանօք սրբա կեցու ըզմերկէ:

Որ ըզտանշանս յաներեսոյթ թըշնամուոյն ի յանձն էառ երանելին ի հարըս սուրբըն Մակար, կոխելով ըզգորութիւն թըշնամուոյն, աղաչանօք:

Որ անպատում ճըշնութեան համբերեաց երանելին սուրբ նեղոս, փոխեցաւ այսօր ի կարգըս կրեշտակաց, աղաչանօք:

Որ զերկնայնոցն անախտութիւն յինքան տարեալ ժուժեկալութեամբ երանելին ի հարըս սուրբն Սերեպինն, վերափոխեցաւ այսօր ի գասս անմարմուց, աղաչանօք:

Որ քաջութեամբ նահատակեալ վանեաց ըզթըշնամին սուրբն Ցովինն, փոխեցալ այսօր ընդ յաղթող նահատակ-սընն, աղաչանօք:

Կենդանի մեռելութեամբ ճրգնեալ անարտ վարուք երանելին հայրըն սուրբըն Արքահամ, յիշտատկան նորա բարեանեցուք զթագաւորն անմահ:

Որ կրեշտակացն արթնութեամբ քաղաքավարեալի մարմի երանելին ի հարըս սուրբն Եւագր, այսօր ի կարգ վերին զօրացըն զօրացեալ հոգուով, յիշտակաւ:

Եղէք ժառանգք հաւատոյ ճշմարտութեանն երանելի սուրբ հարք անապատի, մազթելով նայցինք ի ճերոց ճրգնութեանցդ, բարեխօս լերուք առ Տէր վասն անցանց մերոց:

Հրատ. Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ

ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ “ԲԱԶՄԱՎԵՊ”Ի

«Սիոն» յանուն նորին Ամենապատութեան Սրբազն Պատրիարք Հօր և բովանդակ Միաբանութեան, հաճոյքն ունի չնորհաւորելու Հարիւրամեայ թորելեանը հայ մամուլի ամենէն հին ու ամենէն աւելի յարատե մէկ միութեան, «Բազմավեպ»ին :

Հարիւր տարի կը բաժնէ մեզ իր ծագման օրերէն, ինչպէս նաև մտայնութիւններէ, կարիքներէ, արժեչափերէ, որոնք ոչ միայն անցեալին կը պատկանին այլ և ունին կենդանի որոշ անդրադարձումներ, մեր օրերուն ալ տակաւին ի զօրու:

Հանդէսը իր յառաջադրութիւններով և բովանդակութեամբ միշտ մնաց հաւատարիմ մեր գաղափարամութեան, որ ինքինքը ամենէն առաջ տիազմավէպաի մէջ փորձեց ամրապնդել: Հայ լեզուին, հայ պատմութեան, հայ զրականութեան պաշտամունքին և արծարծումին նուիրուած մանաւոնդ, մեր անցեալը զանելու և գերերելու իր փոյթով, «Բազմավեպ» ոչ միայն երևոյթ մը այլ իրազրծում մըն է կանխող դարու կէսերուն:

Ոչ միայն մեր, այլ միջազգային լրագրութեան պատմութեան մէջ, հազուագիւտ են Հանդէսներ, որոնք «Բազմավեպ» տարիքը յաջողած ըլլան ունենալ: Ասիկա մննք կը պարտինք գերազանցօրէն Միիթարեան հայրերու անձնուրացութեան և կորպվին:

Մեր պատմութիւնը դիտելու իր կերպը եթէ մնաց նոյն՝ սակայն իր գուրգուրանքն ու որոնումները և այդ ողիէն ու ճիգերէն ձեռք բերուած արդիւնքը կը մնայ սիրելի ու պատկառելի:

«Բազմավեպ»ը մէկէ աւելի նպատակներու գործադրութիւնը հետապնդեց, անիկա լոկ հայագիտական ձեռնարկ մը չեղաւ, այլ ունեցաւ մանաւանդ զանգուածներու օգտակար զիտելիքներ մատուցանելու տառաջադրութիւնը: Պատմական, հնագիտական, մանկավարժական, բանասիրութեան և ճաճանչաւոր քերթողութեան յայտադրութիւններէն սկսեալ, մինչև աշխարհազրական, թուաբանական և խոհակերային տարագններու մանրուքը տեղ ունեցաւ հոն, զայն ընծայելով ընդհանուր զիտելիքներու հանդիսարան մը:

Սակայն Հանդէսին բուն նպատակը եղաւ հայրենազիտութիւն և բանասիրութիւն, անոր անդրանիկ խմբազրէն՝ Ալիշանէն սկսեալ, մինչև Բազրատունին, Հացունին, Ղազիկեանն ու Շանօգեանը: Հոն՝ բազմամեայ այդ Հանդէսին մէջ իրենց միտքն ու շնորհը բերած են մեր մեծ բանասէրները, զիտունները, լեզուաբանները, զրականագէտները, բանաստեղծներն ու արտեստի սպասարկուները: «Բազմավեպ»ը եղած է մշակութային կարեոր ազդակ մը Միիթարեան հայրերու ազգասիրական ողիով առցորուած:

Հանդէսը իր լայն սատարը բերաւ նոյնպէս կրօնական ապրումներուն և զրական ամէն սեռերու արտայայտութեան, նորազարթ մեր ընթերցասիրութիւնը արծարծել չանալով. առօրեայ նորութիւններով:

«Սիոն» կը կրինէ իր շնորհաւորականը, մաղթելով «Բազմավեպ»ի նոր հարիւրամեակներ, կատարելու այն բարերար գերը, որ իրեն եղաւ և կը մնայ, մեր ազգային և մշակութային կեանքին մէջ:

ԽՄԲ.

Պ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՊԵՐՊԵՐԵԱՆԻ
ՀԱՄԵՐ ԴԼ

19 Հոկտ. 1947 Կիրակի առաւօտեան ժամը 11-ին, Նորին Ամեն. Պատրիարք Սբ. Բագազան Հար բարձր նովանաւութեամբ, Եղանական Ամեն պիտի մայիս մէջ, հանրածանօթ եւ տաղանդաւաս երածուացէ Պ. Համբարձում Պերպերեան ուսւա իր անդրանիկ համերգը Պատեսինի հայութեան:

Պ. Համբարձում Պերպերեան անքողջական երածիոն մըն է, ինձնափակ եւ խորունկ տաղանդով օժուած: Թէ իր յօրինող եւ քէ իր վարիչ, ան ի յայտ բերա բարձութեն մակուած հասկացողութիւն եւ արտայայտքիւնը, որոնց համդիասեան եղած չէր ցադդ Եղանակիմանայ հասարակութիւնը:

Արդարեւ, յայտափիք լցնեղ իր գաւնաւորումներուն մէջ, Պ. Հ. Պերպերեան ի յայտ եկան երածուական բաֆանցման եւ ոնք ինձնատպութեան այնպիսի հորութեամբ մը, որ հասկցող հասարակութիւնը առինքնեց եւ տարաւ սովորական դասնաւորումներու սահմանեն անշաբեկիօնին անդին: Պարզ, ժուժկալ եւ առնացի զիծերով բաբախում իր յօրինումները, իրենց զուարութեան մէջ իսկ լուրջ եւ սրբութեան մէջ երանական, սակայն զարմանակիօնեն կենդանի եւ բաղր մեզ տարին մէկ կողմէն եւրոպական բարձր արուեստի կառուցիք եւ միւս կողմէն հայ երածուութեան հնկութեան ոնքն:

Պ. Հ. Պերպերեան զիտք իր յօրինումներուն առ երածուական նկարչագեղութիւնն, տեղական զոյս, եւ երածուական զմայիլի զիւերով պահել իր դասնաւորումներուն մէջ անոնց բնիկ միջավայրը:

Իսկ իրեւ խմբավայր, Պ. Հերպերեան իր բարձրարութիւն ու խանձական արուեստի կը մնայ գերազանց: Ան իր ձեռներով, աւելի ճիշդ պիտի ըլլար ըստ իր հուրեան բոլոր մանաւութենուվ կը բոլն երգը: Իր դմէնն, իր ամբողջ անձեն ներով գիւրութիւն մը, մազականութիւն մը կ'երայ երգիներուն, վեր առնելու համար անոնց ձայներն ու հոգիները փոխանցելու համար զանան յեսոյ ունկնդիրներուն, երածուարթեան երբեմն գոլցը եւ օսա յանախ

ամենի ալիքներու մէջ առնելու եւ բարձրացնելու զանոնիք բոլորը:

Պ. Պերպերեան անկասկած մեր ժամանակի առաջնակարգ եւ բացառիկ երածուական գեկավարներն մին է: Այս եղան բոլոր սմննց պաւորութիւնը որոնք զինքը նեցին Սեկա սինեմայի երգավեճեն:

Պ. Հ. Պերպերեան, ծնած է 1905-ին, Արևան, ուսած է իր ծննդապայշի Արքարեան եւ Կերտուական վարժարաններուն մէջ: 1923-ին մասն է Արենի երածուանոցը, որուն որջանը աւարտած է 1930-ին մեծ լազողութեամբ:

1932-ին ի վեր, Արևիոյ եւ Լիբանանի մէջ, իր գործունեութիւնը եղած է յարածե նաւիրաւ մը հայ երածուութեան, քէ իրեւ ուսուցիչ եւ քէ մանաւանից՝ օնորակի երգական եւ ներօնչեալ խմբավար: Իր բազմարի համերգներով, Պերպերեան յաջործ է պահել պանդուխ մեր ծողովաւզը հմային տակը հայ երգին:

Իր գործերն յայնի նն, խմբերգ՝ «Ճօլու», «Դովի Հայատանի», «Հայոց Համբարձումի», «Հովուուիիին երգը», «Հայ աղջիկ», «Ձմռախս սարեր», «Ըսկի երազ», «Կ'անձեւեւ Խոզա», «Ծերանի»՝ «Արեգակազան», «Ծողիկ» եւ «Թիթեռ», օրարօիք՝ «Եկեղեցին Հայկական»:

Պ. Հ. Պերպերեանի ստեղծագործութիւնները իրենց իրայատուկ երանգաւորումներով եւ յօրինուական ինձնատպութեամբ ուսուցրաւ: Կը մօտենան մեր ծողովային ինձնենի հարացուութեան:

Պահանջմանայութիւնը հմային տակը իր առնեստին, անձկանօ պիտի սպասէ իրեն միւս, բնդունելու համար իրմէն եւ իրմավ հայ երգին բայցրագեղուն բովանդե:

23 Հոկտ. Հինգեաբրի երեկոյեան Պերպերեան երգախումբի անդամները կ պատիւ վարպետին տուին ողջերը բէյասեզան մը, եւ իրեն նուիրեցին բաժակ մը, ի նօան իրենց համականենին եւ հիացման:



ՆԵՐԳԱՂԹ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ

◆◆◆◆

«Սիոն»ի Նոյեմբերի թիւով անդրադարձանք Պաղեստինին եղած ներգաղթին եւ ըրինք մեր ողջերթի մաղթանըց այս էջերուն մէջ անոնց՝ որոնք ուխտաւորի խանդագուռութեամբ քացին հայրենիք, միացնելու իրենց ոյժն ու խելքը մեր հայրենի վերանորոգման գործին։

Խսկ Հոկտեմբեր 26-ին Նորին Ամենապատութիւն Տ. Կիւրեղ Մ. Սրբեաս. Խորայէլեան Պատրիարք Հայրը ընկերակցութեամբ Լուսարարազես Գեր. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտիչեանի, աւագ թարգման Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ապանեանի եւ մատակարար ու հիւրընկալ Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կրճիկեանի Երուսաղէմէն Հայֆա մեկնեցաւ, ողջերթ մաղթելու եւ իր հայրական օրինութիւնը տալու հայրենադարձ իր հօտի անդամներուն։

Առտուն ժամը 9-ին Նորին Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը իր հետեւորդներով հասաւ Հայֆայի նաւահանգիստը ու դիմաւորուեցաւ Պէյրութի Սովետ զեսպանա-




Ամեն. Մ. Պատրիարք Հայրը իր հետեւորդներով
Հայֆայի նաւահանգիստին մէջ :

տան աւագ քարտուղար Պ. Խանկիւլօֆէն եւ Ներգաղթի Յանձնախումբի անդամներէն եւ Բօքէտա նաւն ու քարափը լիցնող քազմութեան ծափերուն մէջէն առաջնորդուեցաւ նաւը, ու քարձրացաւ նաւապետին քափինը, ուր զերմօքէն ընդունուեցաւ նաւապետի եւ պաշտօնէութեան կողմէն։ Նորին Ամենապատութիւնն ու իր հետեւորդները հիւրափրուեցան զինիով, քոնեակով պատշաճներով եւ զանազան անոշեղէններով։

Նորին Ամենապատութիւն իր հետեւորդներուն հետ միասին, ընդունեց ճաշի հրաւիը նաւապետէն։ Սելսնին վրայ քածակնեն առաջարկուեցան հայ եւ ոռու ժողովորդի իւ անոնց իմաստուն վարիչներու կեանքին, եւ նղան պատշաճն ու սրտազին քարձալութիւններ։ Բաժակներ քարձրացան նոյնագէս Նորին Ամենապատութիւնն ինչպէս նաւեւ նաւապետին կենացը։ Պատրիարք Հայրը սրտազին խօսքերով յանուն Պաղեստինահայ հայրենադարձներուն իր շնորհակալութիւնը յայտնեց ներգաղթի կազմակերպիչներուն, ներկայացուցիչներուն եւ յանձնախումբերուն եւ օրհնեց նաւապետը որ գե-

դեղի պատեհութիւնը կ'ունենար այս ազատարար գործը փարելու : Նաւապեսը իր կողմէն յայտնեց թէ իրեն համար պատիւ ու բարեբախուութիւն է որ հայրենազարձ այս կարաւանին փոխադրութիւնը իրեն կը վիճակի ու խնդրեց Նորին Ամենապատութեան օրնութիւնը բոլորին համար :

Կէսօքէն վերջ ժամը 3-ին, Նորին Ամենապատութիւնը՝ շրջապատուած հետեւորդ փարդապետներով եւ ի ներկայութեան նաւապեսի եւ նաւու զիսաւոր պաշտօնէութեան, Պ. Խանկիւլօֆի, լիազօր պատուիրակներու, Պաղեստինի ներգաղթի կոսմիտէներու անդամներուն եւ հրաիրաբաններուն, Քօրէտա նաւու ընդգրծակ ու շրեղ հիւրասրանին մէջ, ծայնասիլիւրին առչեւ, կատարեց ողջերթի եկեղեցական յուզիչ արարողութիւնը : Նորին Ամենապատութիւնը օրնուց Բօրչտա նաւը, եւ ներգաղթող ժողովուրդը եւ օրնուած փարփի ջուր սրսկել տուաւ նաւուն բոլոր յարկարածիները լցնող ժողովուրդին վրայ, ու բարի ճանապարհ մաղթեց բոլորին : Մաղթանքներ ըրաւ նոյնպէս հայ եւ



Բօրչտա ողջենաւը Հայֆայի նաւահանգիստին մէջ :

Ուսւ ժողովուրդներուն եւ անոնց հանճարեղ առաջնորդին համար, որ կարելիութիւն ստեղծած էր սփիւռքի հայրենագարձին : Հայրաբար յանձնարարեց ներգաղթողներուն ըլլալ աշխատասէր, պարտանանաչ բաղարացիներ Սովիտ Հայստանի, պատիւ բերելով ոչ միայն հայութեան, այլ նաև Պաղեստինահայութեան : Ենտոյ բոլորին կողմէ իր շնորհակալութիւնը յայտնեց անդիհական հովանաւոր կառավարութեան եւ արար հիւրենկալ ժողովուրդին, որոնք տարիներով անպակաս ըրին իրենց խնամքն ու հիւրասիրութիւնը մեր բոլորին վրայէն :

Ենտոյ Նորին Ամենապատութիւնը նորին առաջնորդուեցաւ նաւապետին բապինը եւ զոյք մը շրեղ ծաղկեփունչեր նուիրեց նաւապետին իբր առնաւատիչայ մեր բոլորի սիրոյն եւ զգացումներուն : Ժամը 6 բառորդ մասցած նորին Ամենապատութիւնը հրամեց առաւ նաւապետին համբուրենով իր ճակատը, խիս նաւապետը յարգանքով համբուրեց Նորին Ամենապատութեան ազը : Ժամը ճիշդ ծին նաւը բաշած իր խարիսխները մեկնեցաւ իր հետը տանելով Իրաքէն, Պէյրութէն եւ Պաղեստինէն աւելի քան 4000 հայրենաղարձներ ուրախութեան եւ արցունքի փոխազարձ հանդէսի մը մէջ :



Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Ա Մ Ս Ո Ր Ա Զ Լ Ո Ւ Ր Ե Ր

♦ 18 Հոկտ. Եր. — Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլանդիր. պատարագին էր Հոդ. Տ. Նորայր Վրդ. Պատարագեան:

♦ 19 Հոկտ. Կիր. — Ս. Պատարագը՝ մատուցուցաւ ի Ս. Ցակր. Պատարագին էր առողջեց Հոդ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահաննեան:

♦ 20 Հոկտ. Առ. — Պատարագ Ս. Թարգմանչաց տանին առթիւ Ս. Պատրիարք Հայրը Նախագահեց երեխյեան պաշտամունքին և նախատանկին:

♦ 25 Հոկտ. Եր. — Մրցոց Թարգմանչաց Վարդապեաց տանին առթիւ Հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցուցաւ ի Ս. Ցակր. Պատարագին էր Հոդ. Տ. Նորայր Վրդ. Մատուցուցաւ ի Ս. Հայկազուն Վրդ. Արքահաննեան:

♦ 26 Հոկտ. Առ. — Պատարագ Ս. Թարգմանչաց տանին առթիւ Ս. Պատրիարք Հայրը Նախագահեց և անոնց աշակերտներուն և յաշորներուն մեծաբարձրութիւնն ըստական և պայտային Հայկազիթ ատելիկենինիցով:

Իսամատաց հուրպան Պարամի տօնին առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Ա. Աթոռոյս Աւագ Թարգմանչ. Հոդ. Տ. Հայրիկ Վրդ. Աւանենակի, շնորհաւորական այցելութիւններ տուաւ հայամաց կրօն. Գերազօյ ժողովի փոխնախագահին, իրանի, Խուրացի, Եղիպատրի, իրացի, Ստորագի Արքահան, Քարեիսոյ, և Անգր-Թերզանին Ընդհ. Հելլապատուերուն նոյնոչու, բարձր Քէյ Նաշաշալիպի, Ռուսկ Քէյ Ավատու Հատիկի, իսրահիմ և ձավակ Հելլակիյի և Ֆայրի Թաւախան Քէյերուն. և ձավակէթ էֆ. Հաշաշալիպին:

♦ 26 Հոկտ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Ցակրութիւն, մեր Գողգոթայի մատան մէջ: Պատարագին էր Հոդ. Տ. Պարգև Վրդ. Վրթանակեան: Պատարագին էր Երգեցի երգեցութիւնը ձայնափիւսի տրուեցաւ ժամը 10-էն 11:

♦ 27 Հոկտ. Առ. — Երուսաղէմի կառավարի Վակմ. Ովոլոց այսոյ հէտօք առաջ այցելեց Ս. Պատրիարք. Հօր. Ընդունեցաւ պաշտօնապէս Պատրիարքաբանի սրահին մէջ:

♦ 1 Նոյեմ. Եր. — Ս. Ցարից Աւետարանչաց Տօնին առթիւ Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Ցարութիւնն Տաճարի բազի մեր Ս. Ցովկանէս Աւետարանչի մատրան մէջ: Պատարագին էր Հոդ. Տ. Հայրիկ Վրդ. Աւանենան:

♦ 2 Նոյեմ. Վրդ. — Ս. Պատարագ մատուցուցաւ ի Ս. Ցակր. Աւագ Անգանին վրայ. Պատարագին էր Հոդ. Տ. Ս. Միռան Վրդ. Կրքիահաննեան:

♦ 3 Նոյեմ. Առ. — Ս. Ցավուկի Աստուածակար տանին առթիւ Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Ցովկակի գերեզմանի սեղանին վրայ Ս. Ասուածածնայ տաճարին մէջ: Պատարագին էր Հոդ. Տ. Հայկակար Վրդ. Տօնիկին:

♦ 5 Նոյեմ. Գր. — Վերապատուելի Տ. Ռէիսն Տէլիս Երուսաղէմի Անգիւացաց կեկենցւոյ աւագերէց, այսօք պատասխան այցելութիւն տըւաւ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր:

♦ 8 Նոյեմ. Եր. — Ս. Պատարագը մատուցուցաւ առթիւ Ս. Ցակրույ Տաճարին մէջ ի Ս. Գլանդիր. Պատարագին էր Հոդ. Տ. Ցակր Վրդ. Վարդապէտնեան:

Վաղուան Գիւտ Խաչի տօնին առթիւ Երեկոյին Ս. Պատրիարք Հայրը ի զւսւի Միաբա-

նութեան Հշրաշափառով մուտ գործեց ի Ս. Ցարութիւն. Ս. Գերեզմանի ուխափ արարուածի թափորդ առաջնորդուեցաւ Գիւտ Խաչի մատուուը. Հոն ևս ուխտի արարուութիւնն կատարացիէ յետոյ բարձրացաց Ս. Լուսաւորիչ եկեղեցին, ուր Հշրաշափառով ի արարուութենէն յետոյ կատարուեցաւ կիրակինաւութիւնն պաշտամունքը:

♦ 9 Նոյեմ. Կիր. — Առաւտանեան պաշտամունքը և Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Ցարութիւն Յահանական արարուութենէն Հայրի Վ. Ցայկազուն Վրդ. Արքահաննեան:

♦ 10 Նոյեմ. Առ. — Ս. Ամենապատուութիւնը վերազարձաւ Պատրիարքացան: — Ձինազարդի առթիւ Ն. Ամենապատուութիւնը ընկերակցութեամբ Հոդ. Տ. Հայրիկ Վրդ. Աստարազի առաջական կամքանեան առաջական կամքանեան:

♦ 11 Նոյեմ. Դշ. — Երեկոյին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Հայրիկ Վրդ. Առ. Աւանենակի մզնի միջոցի այցելութիւն առաջաւ Երանեան:

♦ 12 Նոյեմ. Դշ. — Երեկոյին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Հայրիկ Վրդ. Առ. Ավանենակի մզնի պատուանեան ընդունելութեան որ տեղի ունեցաւ Բարձր Գամիսէրի պատրանքին մէջ:

♦ 13 Նոյեմ. Եշ. — Այսօք առաւտանեան Երանեան Անգիւաց Ապիկազոս Վրդ. Ջ. Սալահարթ ընկերակցութեամբ Վեր. Տօքթ. Գլայսի ալթելութիւնն առաջաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

♦ 15 Նոյեմ. Եր. — Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Գլանդիր մատրան մէջ: Պատարագին էր Հոդ. Տ. Ցակր Վրդ. Վարդապէտնեան:

♦ 16 Նոյեմ. Եր. — Ս. Պատարագը մատուցուցաւ առթիւ Ավագոր. Աւագ Անգանի վրայ: Պատարագին էր Հոդ. Տ. Հայրիկ Վրդ. Աւանենակի արարուութենէն Հոդ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահաննեան, ընարան օւնենալով Ճէրուսամեր կայ այդօթօւ:

♦ 20 Նոյեմ. Եշ. — Երեկոյին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Հայրիկ Վրդ. Առ. Գուլուքի պաշտօնական ընդունելութիւնն որ տեղի ունեցաւ իր բնականին մէջ:

♦ 21 Նոյեմ. Առ. — Վաղուան Ս. Հեթանականացան առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Տաճարի գլուխ Միաբանաթեան Ս. Հրեշտակապետ եկեղեցին գնաց և Նախագահնեան Երեկոյին պատուանելուքին և Նախատանակին:

♦ 22 Նոյեմ. Եր. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Տաճարի նախագահեց առաւտանեան պատուանեան մէնի ի Ս. Կրեշտակապետ և Ներկայ գանեացաւ Ս. Պատրագի որ մատուցաւ Հոդ. Տ. Ս. Միռան Վրդ. Կրքիահաննեան:

Երեկոյին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Անգիւաց կեկենցւոյ աւագերէց, այսօք պատասխան այցելութիւն տըւաւ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր:

♦ 23 Նոյեմ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Ցակրութիւն, մեր Ս. Գլանդիր Պատրան մէջ: Պատարագին էր Հոդ. Տ. Ցակր Վրդ. Մատուցան:

Ս Ի Ր Ա

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅՑ 1947 ՏԱՐԻԱՅ

Բ Ա. Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . —

- ԱՐՏԱՎԱԶԴԻ ԱՐՔԵՊՈ. — Հոփիսիմք եւ
Գայիանեկ կոլոսե՞ր Սպանիոյ մէջ 420, 452
8. ՕԾԱԿԱՆ. — Հայ Բանասիրութիւնը
եւ էջմիածին 119
Արևելանայ բանասիրութիւնը եւ
էջմիածին. 345, 380, 417

Բ Ա. Ն Ա Ս Տ Ղ Ծ Ա Կ Ա Ն . —

- ԱՇՈՏ. ԳՐԱՇԻ. — Կոմիտասի սրինգը 448
ԱԼԵՏԻՄ ԹէքինԱՆ. — Սա բու ափերկ 212
9. ՄՈՒՇԵԽՆ. — Բժիշկը 274
ԴԱՒԹ ՇԱՀԱՀԱՄԵԱՆ. — Խորհուրդին
մէջ իրիկուան 416
ԵՂԻՎԱԴԻ. — Դաւերն ի վեր
Վարդարանը 212
Մօռա 242
Տարիներ վերջ 304
Գարեգին Կարողիկոս 344
ՀԱՅԱԶՈՒԻՆ ՎՐՄ. — Անցնող Օրերը
Կ'իշնես ով Տեր 18
Մ. ՄԱՆՈՒԿԻԱՆ. — Տե՛ւր մեզի, Տեր
Նախատօնակ 46
Գանձարան ե իմ հոգին
Խեկարին 180
Մ. Տ. — Մահը 243
8. ՅՈՎՃԱՆՆՈՒՅՆԱՆ. — Ա. Էջմիածին
8. ՕԾԱԿԱՆ. — Ասկի Ուռնակը 85
Ն. Մ. — Լուսաւորչի Ազերար 272
Ն. ԿԱՏԱՐ. — Տար մեզ ով նաւ 415
Ռ. Ա. — Երկիրը՝ Դրախտ 47
Վ. ԹէՔինԱՆ. — Սկեղեցին Հայկական
379

Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն . —

- Բանամեակ մը 1
Անցնող տարին 8
Մեծ պանքի խոներ 33
Մայր Արոնը 73
Տարութեան գօրութիւնը 161

Ս Ի Ր Ա Վ Ի Ր Ա Կ Ա Ն . —

- Սիփուր եւ գրականութիւն (Ա-Զ) 193, 225, 258, 289, 369, 401
Վեհափառ Յօբեկեար Տ. Տ. Գարեգին Ա. Կարողիկոս Մեծի Տան Կիլիկիոյ 329
Տարեփակ 433

Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն . —

- ԳԱՐՄԴԻՆ ԿՐԴ. — Խօսատանի գաղափար Քիսոնեւրեան մէջ 353
Ե. — Մրէկ խօսեր 11, 36, 164, 198, 229,
261, 295, 372, 406, 436
» Բարոյական երացգութիւնը 39
Ե. Վ. Տ. — Հայաստանեայց նկելեցին
265, 298, 374, 411, 444
Թ. Ե. Գ. — Տեւական հրաւեր 41
Վերջին նամբը 378
ԽԱԼԻՆ. - ՃԱՊՈՒՆ. - Թրգմ. Յ. Շե՛օՀ. -
ՄԵԼԵԱՆ. - Տեառնելրայր Յառ.
կորս եւ վերջին բնրբիրը 200
Յակորս Զեքերիայի որդին 232
Երանիներ 263
Կ. — Տօն Ալյակերպութեան Տեառն
ՊՈՒԱ Վ.Ր. ԹՈՒՄԱՅԵԱՆ. — Տարութեան 168
բան խորհուրդը

Կ Ր Ո Ն Ա. - Ի Մ Ա Ս Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . —

- ՄՆԹԵՐԼԻՆԿ. — ԹՐԳ. ՊԱՐԳՈՒ. — Խուրմաս կեաները 170
Ներինի գեղեցկութիւնը 203
Հոգին կը սրափի 234
Խ. — Կեանինի վերաբերեալ հարցեր —
Խեկալը. — 409, 439

Կ Ր Ո Ն Ա Պ Ա Ս Մ Ա Կ Ա Ն . —

- 1
ԵՂԻՆԵ Վ.Ր. — Նաւեկը Հայ գրական 14, 42, 140, 174
նուրեան մէջ 208, 228, 268, 301
Թ. Ե. Գ. — Մահուան խորհուրդը 178

ԵԿԵՂ ԵՑԱԳՐԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ . —

- Արձանագրութիւններ Ազգային Ե-
կեցիցական ժողովի . — 24, 57, 146
ՄԼԻՇԵ Վ.Ր. — Էջմիածնի մասկու-
րային դերը
ՅԱԿՈՅ Վ.Ր. Վ.ԱՐԹՈՒՆՆԵԱՆ . — Էջմի-
ածնի հաղաքական գործունեու-
թիւնը
Ն. Յ. ԽԵԽՏԱԼԵՔԻՔԾԵԱՆ . — Հայ էկեղե-
ցական երաժշտութիւնը
Ն. Վ. — Էջմիածնին եւ Երուալիմ
էջմիածնին եւ Պոլիս 48, 137
ՍԵՐՈՎԲԵ Վ.Ր. ՄԱՆՈՒԿԵԱՆ . —
էջմիածնի հրօնական դերը

ՄԱՀԵՆ ԱԳՐԱԿԱՆ . —

- Յ. ՕՇԱԿՈՆ . — Ներակ Լամբրոնացի
244, 275, 306, 383

ՆԵԽԱՐՔ ՆԱԽԱՆԵՑԱՅ . —

- Հրազ. Ն. Վ. ՌՈՎԱԿՈՆ . — Խրատա-
կան բան սիրոյ եւ խաղաղութեան
Տաղ Ա. Աստուածածնի 18
Տաղ Աւետիս Աստուածածնի 213
Մեծացուցէ Շարականներ
Պարականոն Շարականներ

ՊԱՂԵՍՏԻՆ ԱԳՐԱԿԱՆ . —

- ՊԱՂԵՍՏԻՆՑԻ . — Թուանամար Պա-
ղետափին բնակչութեան 287
Խային Քաղաքը 308
Կանա Քաղաքը 397

ՏՈՄԱՐԱԴԻՏԱԿԱՆ . —

- ՊԱՐԳԵՆԻ Վ.Ր. Վ.ԲԹԱՆԵՑԵԱՆ . — Հին
եւ նոր Տամաններ, անոնց իրամէ
ունեցած աւրեւութիւնը եւ Մը-
ռազասիկ

ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ . —

- ՀԱՅՐԻԿ Վ.Ր. — Տիեզերական ինքու 422
ՊՐՈՅ. Հ. ԱՃԱՌԵՆԵԱՆ . — Խըրպական
ազգեցութիւնը հայերենի վրայ եւ
լատինաբան հայերէն, 52, 183, 218, 247
Աշխարհաբար կամ նոր հայերէն 284, 313

ՊԱՏՄԱԿԱՆ . —

- ԱՐՑԱԽԱՋԴ ԱՐՔԵՑՊՈ . — Կիլիկեան ամ-
րոցներ, Կոռիկոս, 55, 149, 280, 310, 387
ՀԱՅԿ ՊԵՐՊԵԼՅԵՆՆԵԱՆ . — Թօրոս Բ. Խօխա-
նից առաջաւելը Երասաղէմի Ա-
մարի Ա. քաջառին 391
ՄԻՈՆ . — Խպիկապոսական Ձեռնադ-
րութիւն Անքիլասի մեջ 60

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԳՐԱԿԱՆ . —

- Ե. — Պատմութիւնը հոգեբանութեան
համար ի՞նչպէս կրնայ ըլլալ աղ-
բիւր տեղեկութեանց 393

ԲԱՐՈՅՑԱԽՈՎԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՄԻՐ.

- HERBERT READ — Թարգմանաբար . —
Քիբեկարդ 426, 449

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ Փ. . —

- Համայնապատճեր Հայ մշակոյրի 29
Բարձր Բերդ 30
Անգին 30
Քառորդ դար Գրականութիւն 61
Ե. Վ. Տ. — Ուսկի կամուրջ 154
Դեպի լոյս եւ կեանք 358
Ասուածափ մարդր 360
Կարմիր Ասպատակի օրագրեն 430

ԿՈՆԴԱԿԱՆ ԵՐ . —

- Կոնգակ Ամենայն Հայոց Կարո-
ղիկոսի 66
Ողջոն սիրոյ եւ հաւատարմութեան
առ Մայր Արքուն Էջմիածնի 70
Ամենայն Հայոց Հայրապետի կոն-
գակը՝ ուղղուած Տորելիսար Վեհա-
փառ. Տ. Տ. Գարեգին Ա. կարո-
ղիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ 322
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրա-
պետի կոնդակը՝ ուղղուած Նիւ-
Յօքի Համահայկան ժողովին 362

Ա.ՑԼ.ԵՒԱՑԼ.Փ. . —

- Յոբելեան Ն. Ս. Օծուրիւն Տ. Տ.
Գարեգին Ա. կարողիկոսի Կիլիկիոյ 27
Վարունամեայ Յոբելեան Վեհա-
փառ. Տ. Տ. Գարեգին Ա. կարու-
ղիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ 332

Յոբելինական հանդեսներ՝ Սամա- յի, Հայֆայի եւ Ամմանի մէջ	343
Յոբելնար Տ. Հայկազուն Քհն. Ասկերչեան	221
Յոբելնար Տ. Հայկազուն Քհն. Ասկերչեանի խօսքը	250
Մայր Արուոյ Սիսէն Ս. Էջմիածին փխադրութեան հինգհարիւրամ- եայ Յոբելնանի հանդիսութիւնն	157
Քառասունամեայ Յոբելնան Յ. Գերպէրեանի	187
Զատկի ուխտաւորութիւնը	189
Շնորհաւորական հնարայիններ	190
Դեր. Տ. Զատեհ Նազ. մեր մէջ	190
Հոգե. Տ. Գրիգոր Վրդ. Աղասինեան ուսանող ի Լոնտոն	224
Ն. Ս. Օծուրիւն Կիլիկիոյ Վեհա- փառ Հայրապէս Տ. Տ. Գարեզին կարողիկուր մեր մէջ	316
Բիշւ ողջոյն երկար կեանք. Խմբ. «Եջմիածին» Ամսարերի	324
Խ. նոյնափ ողջոյն եւ արտաքուլս մաղրանք - Կիւրեղ Բ. Պատրիարք	327
Թէյասեղաններ ի պատիւ Կիլիկիոյ կարողիկոսի	366
Ներգալը Պաղեստինն	431
Հարիւրամեակ «Բազմավիպոյի	457
Պ. Համբարձում Պէրպէրեանի Համերգը	458
Ներգալը Պաղեստինն	459

Տ Ե Ր Ա Ւ Ն Ի . —

Հանգիստ Ամեն. Տ. Զաւեն Մրգ.	221
Արեւապ. Տէր-Եղիսայիանի	255
Կիրակոս Կիրակոսեան	288
Տ. Գէորգ Վրդ. Ճանորդեան	318
Ուկան Պէյ Մարտիկեան	319
Նիկոլ Աղբակեան	368
Ստեփանոս Մալյասեան	400
Ս. Յ Ա Կ Ո Բ Ի Հ Ա Ե Ր Ս է Ն . —	
Ծունուար. — Ամսօրեայ լուրեր	30
Փետրուար. — » »	64
Մարտ. — » »	160
Ապրիլ. — » »	191
Մայիս. — » »	224
Յունիս. — » »	254
Յուլիս. — » »	287
Օգոստոս. — » »	317
Սեպտեմբեր. — » »	367
Հոկտեմբեր. — » »	399
Նոյեմբեր. — » »	432
Դեկտեմբեր	461



ԼՈՅԱ ՏԵՍԱՆ

ՃԱՐԱԿԱՆՔ ՀԱՆԳՈՒՏԵԱՆ
ՕՐՅՆՈՒԹԻՒՆՔ ԱՊԱՋԻԱՐՈՒԹԵԱՆ
ՄԵԾԱՑՈՒՑԵՔ, ՇԱՐԱԿԱՆՔ ԽԱԶԻ
ԵՒ ՀԱՄԲԱՐՁԻՔ ԵՒԱՑԼԵ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Էջ՝ 240

ԳԻՆ՝ 20 Պ. Դ.



ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

ՎԱՍՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ

Էջ՝ 16



ԼԻԱԿԱՏԱՐ ՅՈՒՑԱԿ ԳԻՐՔԵՐՈՒհ

ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԻՆ

Էջ՝ 52

ԱՍԱՑՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱԿԱՆԱՒՄՐ ՀԱՑԵՐ ԴՐԴՊՏՈՄՌ ՄԵջ, գրեց՝ Գևորգ Մըսրյեան, Հ. Ներսէս Վ. Ակինեանի յառաջաբանով: Տպ. Խաճակ-Մեսրոպ, Գահիրէ, 1947:

ՄԵԵՆ ՏԻԳՐԱՆ, գրեց՝ Հրանիք Գ. Արմեն: Հրատարակութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան: Տպ. Անթիլիաս, 1947:

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ

ՀԱՅԵՆՏԻՐ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԵՍՐՈՊ ՊԱՏՐԻԱՐք ՆՇԱՆԵԱՆ

Հ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՕՐԱՑՈՅՑ 1948

ՆԱՀԱՆՉ ԹՈՒԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

(ՀՕՏ ՀԻՆ ՏՈՒՄԱՐԻ)

(ՊԱՅԱՆԵՐԱՋԱՐԴ)

ՆՈՒԽԹՈՒԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՒՈՅ ՍԻՄԵՆ ԷԶՄԻԱՆԻՆ ԳՈՆԱԴՐՈՒԹԵԱՆ

500-ԱՐԵՎԱՑ ՅՈՒԲԵԱՆԻՆ

ԺԱՄԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՑ

ՔՐԻՄԱՅ

Ս. ՍԱՀԱԿԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ

ԵՒ

ՄԵՍՐՈՊԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ

ԳԻՒՑՈՑ ԵՒ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՆՈՒԿՈՒՆԻՈՑ

Հ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Յ. ՊՃԱԿԱՆ

ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՐԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Բ. ՀԱՏՈՐ

Ի մօսոյ տպագրութեան պիհի յանձնուի Լոնտոնի Հայ Գաղութէն Հայ
գրականութիւնը սփռող եւ զայն ժաշալեռող ազգայիններու մեկենասութեամբ

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE